

# ԾԱՇԿ

ԽԱՆԵՍ ԿԻՍԱՄՄԵԱՅ

ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ

ԵՐԱՎԱՐՈՒԹԵՍԱՎԵԱՆ

ԺԵ. ՃԱՐԻ

Նոր Հրան թիւ 6

## ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- Ա. ՅԱՐՈՒԹԻՒՆՆԵԱՆՔ
- ՌՈՒԲԵՆ ԶԱՐԴԱՐԵԱՆՔ
- ՏՈՒԹ. Յ. ՏԷՐ ՍՏԵՓԱՆՆԵԱՆՔ
- Ա. ԱԴԵԼԵԱՆՔ
- Մ. ՈՒՂՅՈՒՆՆԵԱՆՔ
- ԴԵՂԱՄ ԲԱՐՍԵՂԵԱՆՔ
- Մ. Ա. ՊԱՐՍԱՄՄԵԱՆՔ
- ԱՐԱՄ ԽԱՏՈՒՆՆԵԱՆՔ
- Ա. ՄԷԼԱԲՐԵԽՈՈՆՔ

ԳՐԱՄՈՒՆ ՆՇԱՆ-ԳԵՐԵԿԵԱՆ, Կ.ՊՈՒՆ

Օ. ԿԱՐԵՎ

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ. — «Մաման Քողիպրի» . . . . .	241
ԱՐՏ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ. — Արեւ ու հիւշեն (Բանաստ.) . . . . .	252
ՏՈԴԹ. Յ. ՏԵՐ-ԱՏԵՓԱՆԵԱՆ. — Նիլս Ֆինսկն . . . . .	254
ՌՈՒԲԵՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ. — Տաճ սերը (Շ ոք. եւ վերջ) . . . . .	257
Մ. ՈՒՂՈՒՐԼԵԱՆ. — Մայրերը (Բանաստ.) . . . . .	262
Մ. Ա. ՊԱՐՍԱՄԵԱՆ. — Պարտառոյ (Բանաստ.) . . . . .	263
* * *. — Նախնի ծովամարտերը. — Խայրեսքին Պարպարոսա փաշա . . . . .	264
ԱԲՕՍԹՈԼՈՎ ՄԵԼԱՔԻՒԾՈՒ. — Արդի Յոյն գրականութիւնը (Բ. Յօդուած) . . . . .	268
ԳԵՂԱՄ ԲԱՐՄԵՂԵԱՆ. — Էղիւտեր. — Մայրը . . . . .	273
Ա. ԱԴԵԼԵԱՆ. — Կեսուրը (Վիպակ) . . . . .	275
ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ. — Մեր կեանիկն (Քրոնիկ) . . . . .	282

#### ԲԱԺԱՆՈՐԴԿՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈՂԱՅԻ ՀԱՄԱՐԸ

- Տարեկան (24 թիւ) 45 դրուշ. Վեցամսեայ (12 թիւ) 23 դրուշ :**  
**ԳԱԼԻՍՈՒՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՐ**  
**Տարեկան (24 թիւ) 54 դրուշ. Վեցամսեայ (12 թիւ) 27 դրուշ :**  
**Ա.ՐՑԱԾԱԾԱՐԱԿԵՐ ՀԱՄԱՐ**  
**Տարեկան (24 թիւ) 12 ֆրանք :**

QbnfE' p̄hīp 2 qrnic

Բաժանորդագրութիւնները թիւի վրայ կը հաշուռուին :

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող ամէն կարգի գործառնութեանց համար դիմել մի՛ միայն՝

{زاغیک غرّتہسی}

در علیه ده اسکی ضبطیه حاده سند ۷۲ نومرو

## ԿՐՍՏԱՄԱՅԻՆ ԾԱՂԻԿ

Կ. Պոլիս, Էսկի-Զապթիէ Փողոց, թիւ 72

## JOURNAL "DZAGHIK,"

**Constantinople, Rue Eski-Zabtié, № 72.**

# ՅԱԶԻԿ

## ԿԻՍԱՄՍԵԱՅ ՀԱՆԴԵՍ

ԺԷ. ՏԱՐԻ (571) - ԹԻՒ 6

25 ՆՈՅԵՄԲՐԻ 1904

### “ՄԱՄԱՆ ՓՈԼԻՊՐԻ”

Կին մը որ իբր մայր իր գերը կատարած է լիովին, կրնա՞յ իր ամուսնի իրաւունքները պահանջել, եւ ի հարկին զանոնք հետապնդել այն տեսակ ճամբով մը՝ զոր բարոյականի բոլոր պայմանադրական ու տիեզերապէս ընդունուած ոմբոնումները կը դատապարտեն անխնայ. այսինքն՝ կին մը իրուէ սպասուած գերագոյն առաքինութեան—մայրու թեան — դիւցազն մը դառնալէ վերջ կրնա՞յ քիչ մըն ալ իր իգութեան իրաւունքներուն վրայ խորհիլ, մինչեւ այն ատեն իրեն զլացուած ամուսնի սէրն ու գորովը վնասուել ի հարկին նոյն իսկ տունէն դուրս,—երբ անտարեր՝ եւ զինքը հըրդենող յոյզերուն անհաղորդ ամուսին մը ունի:

Ֆրանսացի նոր թատերագիր մը, Պ. Հանրի Պաթայլ, այս խընդիրը կր յուզէ իր վերջին գործին մէջ<sup>(1)</sup>, առանց սակայն զայն լուծելու փորձ մը բնելու: Խնդիրը արդէն մէկն է մարդկութիւնը վրդովող այն ընկերային հարցերէն, որոնք թերեւս առյաւէտ մուժ պիտի մնան, եւ որոնց լուծումը աւելի՝ պարագաներուն, բաղզին եւ կամ դիպուածին քմանաձ կարգագրութեանց պիտի թողուի, քան խղճովին կազմուած դատողութեան մը վճռին: Որովհետեւ մարդկութիւնը թէ՛ պիտի համակրի այն կիներուն՝ որոնք իրենց մէ պահանջուած ամէն բան հատուցանելով հանդերձ՝ զուր տեղը կը սպասեն իրենց նոյն իսկ ամէնէն բնական ակնկալութեանց եւ իրաւունքներուն գոհացման, հետեւաբար անիրաւուած ապոելու կը բռնագատուին, եւ թէ՛ պիտի դատապարտէ զանոնք եթէ երբեք տունէն դուրս եւ կամ հաստատուած կարգերէ տարբեր ճամբով մը ինտուել ուզեն ինչ որ չեն գտնեն ընտանեկան ւարկին տակ:

(1) «Maman Colibri»; comédie en quatre actes, de M. Henri Bataille.

Անիրաւուած կին մը դիւրաւ կրնայ յուզել մարդիկը, եւ զանոնք իր գատին պաշտպաններ գարձնել, բայց արդչափ միայն. Կ'արգահատին իր վրայ՝ երբ մարտիրոսի կեանք մը կ'անցընէ ընտանեկան անհրապոյր շրջանակի մը մէջ, սակայն երբ ընդվղումի վայրկեանի մը փորձութեան չգիմանալով չնութեան կը դիմէ, անպայման կը մեղագրուի, կը նուաստացուի նոյն ինքն իր ամէնէն ջերմ պաշտպաններուն կողմէ: Մարդիկ իր իրաւունքները կը ճանչնան, կ'ընդունին անոնց օրինաւորութիւնը, սակայն ոչ մէկ դրական միջոց կու տան իրեն՝ այդ իրաւունքներուն տիրանալու համար: Ընտանեկան անհաւատարմութեան պարագաներու մէջ անգամ, կինն է որ միշտ անիրաւուած կը մնայ, եւ այրը կը յաղթանակէ ի վեաս իր կնոջ: Զէ՞ մը որ ամէն մարդ անպատութիւն մը կը տեսնէ կնոջ անհաւատարմութեան մէջ, եւ բարոյականի ո՛ եւ է մէկ երանցը վիրաւորուած չի գտներ՝ երբ էրիկմարդն է որ ընտանիքին սրբութիւնը ոտքի տակ կ'առնէ: Խնչո՞ւ սակայն: Բարոյականի նորագոյն մեկնիչներ մեզ կը վստահացնեն թէ ընտանեկան անհաւատարմութեան այդ խնդիրը կարծուածին չափ բարդ չէ. արիւնի հաշիւ մը կայ, կ'ըսեն, անկէ մեկնելով կրնանք հեշտիւ լուծել զայն, եւ արեւին պէս յստակ հետեւութեան մը յանգիլ. — Էրիկմարդը որ տունէն դուրս յարաբերութիւններ կը մշակէ, իր սերունդին արիւնը եղծելու վտանգին չենթարկուիր, մինչդեռ երբ կինը արհաւատարիմէ, վախ կայ որ օտար սերմ, հետեւաբար օտար արիւն մտնէ սերունդին յաջորդութեան մէջ, եւ զայն այլափոխէ, թերեւս ապականէ եւ կամ ստորնացնէ: — Առարկութիւնը յաջող է անշուշտ, բայց կարելի՞ է այս աստիճան խնդրական ու դիւրաբեկ եղրակացութեամբ մը լուծել խնդիր մը որ՝ իր բնութեամբ՝ մարդկային խղճին ամէնէն զարհուրելի փորձաքարերէն մէկը պիտի մնայ:

Ընդունինք որ աս ալ մէկն է այն սիրելի անիրաւութիւններէն՝ զորս էրիկմարդիկ կը գգուեն, կը վայիշայեն, կը տեւականացնեն, եւ որոնցմէ երբեք չպիտի ուզեն հրաժարիլ ո՛չ մէկ բանի սիրոյն: Կինը միշտ այդ անիրաւուած էակը պիտի մնայ, որչափ ատեն որ անխաթար պահուի այն գերազանցութիւնը՝ զոր բնութիւնն իսկ չնորհած է էրիկմարդուն, զինքը տէր ու հովանի դարձնելով սեռի մը՝ որուն ապահովաբար զուր տեղը չէ կցուած «տկար» ածականը: Վերջապէս աշխարհի գերագոյն տիրապետութիւնը՝ օրէնսդրութեան իրաւունքը՝ էրիկմարդուն ձեռքն է. էրիկմարդը կրնայ շատ բարեացակամ ու գիտու կանոններ սահմանել կիներուն համար, բայց երբ կը ծագին այն տեսակ պարագաներ՝ որոնց մէջ երկու սեռերուն փոխադարձ իրաւունքները հաւասար գիծի մը վրայ

կու գան, եւ անհրաժեշտ հարկ կը ծագի անոնցմէ մէկը ոտնակոյն ընել՝ միւսը փրկելու համար, աւելորդ է ըսել թէ իր սեոին կողմը կը տաշէ, անոր ի նպաստ կը վճռէ. ու կինը միշտ նոյն անիրաւուածը կը մնայ: Զմոռնանք հին զրոյցը.—Կիներ օր մը խորհուրդի կը նստին ու կը հարցնեն թէ ինչո՞ւ էրիկմարդիկ ազատորէն եւ առանց դատապարտութեան ու պատժի ենթարկուելու կրնան իրենց ուղածին չափ կիներու հետ ժամանակ անցընել, մինչդեռ իրենք անվերաքննիլիօրէն կը դատապարտուին՝ երբ միանգամայն երկու էրիկմարդու հետ յարաբերութեան մէջ կը դատնուին: Անիրաւութիւնը ա՛յնքան մեծ կը թուի իրենց որ խնդիրը մասնաւոր բողոքագրի մը առարկայ: Կը դարձնեն, պերճախօս եւ յուզիչ կերպով մը իրենց դատը կը պարզեն, եւ արգարութեան պէտքը շեշտելով կը պահանջեն կամ իրենց էրիկմարդու զագումը, եւ կամ գոնէ անոնց վայելածին հաւասար ազատութիւն մը: Բայց իրենց մէջէն տպահովաբար ամէնէն խելացին՝ պաղ ջուր կը թափէ այդ բողոքագրին վրայ:—«Բողոքագիրը գրեցինք, կ'րսէ, սակայն որո՞ւ պիտի տանք»:—«Դատաւորին», — կը պատասխանեն:—«Աղէկ, սակայն դատաւորը էրիկմարդ է, ականջ չպիտի կախէ»:—«Ան ատեն գիւղապետին կու տանք»:—«Բայց ա՛ն ալ էրիկմարդ է»:—«Ուրեմն կրօնաւորին կու տանք»:—«Ա՛ն ալ մտիկ չպիտի ընէ, ինչու որ էրիկմարդ է: որչափ ատեն որ մեր բողոքը էրիկմարդոց գէմ է, եւ մեր խնդրած աթղարութիւնն ալ էրիկմարդոցմէ պիտի բղխի, աւելորդ չէ՝ իրենց դիմելը. դատապարտութիւնը զոր կը պահանջենք, իրենց իսկ անձը ունի առարկայ: ապահովաբար խենթ չեն որ մեզի հաճոյք մը պատճառելու համար իրենց ձեռքով ինքինքնին դատապարտեն»:— Առարկութեան համոզիչ հանգամանքը իր ազդեցութիւնը ի գործ կը դնէ միւսներուն վրայ, եւ բողոքագրիը կը նետուի մէկ կողմ, կը լքուի անդարձ:

Ինչ որ է, թողունք նախնեաց իմաստութիւնը, եւ դառնանք Պ. Հանրի Պաթայլի կատակերգութեան:

\* \* \*

Կատակերգութիւն . . . բայց ամբողջ տռամ մըն է այդ գործը, ցաւագին ու կենդանի տռամ մը, «իրականութեան ստեղծում մը», — եթէ կարելի է հայացնել ֆրանսացի քննադատներու սիրելի դարձած այս բացատրութիւնը՝ զոր ընդհանրապէս կը գործածեն ապրուած կեանքին յաջող պատկերացումները որակելու համար:

Իոէն ար Ռիզպէրկ պառնուհին, — որ զաւկի քմահանոյքով մը՝ ընտանիքին մէջ «Մաման Քոլիալու» կը կոչուի, — արդէն իսկ գրկած է այն «երկրորդ երիտասարդութեան» շրջանը որ ա-

հաւոր յեղաշրջութիւն մը առաջ կը բերէ կնոջ էութեան մէջ. կիրքը՝ որ այդ շրջանին կինը կը հրդեհէ, բուռն է, անդիմագրելի եւ անլագ այնչափ, որչափ թերեւս չըլլար առաջին երիտասարդութեան՝ կեանքի ճշմարիտ գարնան ընթացքին. Ծիջելու մօտեցող կանթեղի մը ազազուն ու ազօտ լոյսը՝ որ յանկարծ կը պայծառանայ, կը փողփողի, աչք կ'առնէ՝ անխորհուրդ ձեռքի մը կողմէ թափուած առատ ու կենսատու իւ զին շնորհիւ. Պառոնուհին՝ քառսունին մէջ կը զգայ այդ կիրքին եռքը. բնաւորութեամբ քիչ մը թեթեւ, սրամիտ եւ անզգոյց կին մըն է, կարելի է ըսել հարազատ տիպարը այն դաստիարակութեան՝ զոր Ֆրանսայի բարձր դասու աղջիկները ընդհանրապէս կը ստանան կրթութեամբ զրազող կրօնական հաստատութեանց մէջ։ Այդ թերութիւնները սակայն՝ պատճառ մը չեն եղած որ զմալլելի մայր մը եւ պատուական ամուսին մը չգառնայ։ Պառոնը՝ գիրքի տէր դրամատէր մը՝ շատ մեծ գաղափար մը չունի ամուսնական փոխադարձ պարտաւորութեանց մասին. անհաւատարմութիւնը անսովոր բան մը չէ իրեն համար երկու զաւակ տուած է կնոջը գիրկը, զայն ազատ թողած է որ ուզածին պէս մեծոնէ, դաստիարակէ զանոնք, եւ այդչափով լրացած կը գտնէ իր ամուսնի բոլոր պարտաւորութիւնները։

Մինչեւ որոշ ատեն մը՝ կինը չի զգար թէ կ'անիրաւուի իր իրաւունքներուն մէջ։ Ամուսնութիւնը միայն մայր մը եւ հաւատարիմ ընկերուհի մը ըլլալու չէ կոշած զինքը. բնական՝ հետեւաբար օրինաւոր ու անհերքելի իրաւունքներ ունի՝ զորս ամուսինը չի կրնար հատուցանել, եւ ինք՝ ամրող զոլին իր մօր զերին նուիրուած, առիթը չունենար մտածելու այդ իրաւունքներուն վըրայ։ Մայրութեան զգայնութիւնը՝ կանացի ուրիշ ամէն զգայնութիւն կը խեղզէ իր մէջ. իր իգութեան գրգիռները կը սմքին եւ տեղի կու տան անհուն ու անսահման խանդաղատանքի մը որով շրջապատած է իր երկու սիրասունները. Մայրութիւնը՝ անձնազոհութեան զիւցազն մը կը գարձնէ զինքը։ Բայց կու գայ ժամանակ մը՝ ուր պառոնուհին կը զգայ թէ իր մօր զերը աւարտած է։ Զաւակները մեծցած են արգէն. նոյն իսկ անդրանիկը՝ Ռիշառ՝ կը պատրաստուի ամուսնանալու։ Այն ատեն, — երկրորդ երիտասարդութեան վտանգաւոր շրջանը մտած օրերն են ատոնք, — պառոնուհին խոր ու անմիտար պարապ մը միայն կը զգայ իր շուրջը, իր սրտին մէջ, ամէն կողմ, ամէն տեղ. Հոգին կը խռովուի, ու ցաւատանջ թախիծ մը կը ճնշէ իր էութիւնը։ Ապահովաբար իր զաւակներուն մեծնալէն վերջն ալ մայր է տակաւին, բայց դազրած է ընտանիքին մէջ որոշ քեր մը ունենալէ։ Ամէն դեր՝ պարտաւորութեամբ

մը գոյութեան իրաւունք կը ստանայ, եւ այդ պարտաւորութեան հատուցմամբ կը կատարուի. ինք սակալն ոչ մէկ պարտաւորութիւն կը տեսնէ իրեն համար. միակ դերը զոր ունէր ընտանիքին մէջ, աւարտած է արդէն, եւ հիմայ, կին մը՝ մայր մը ըլլալով հանդերձ, մէկ կողմ նետուած է հարսանեկան նարնջածաղկի մը պէս՝ որ անգամ մը իր գործը տեսնելէ վերջ ա՛լ ոչ մէկ բանի կը ծառայէ:

Եւ ահա ճակատագրականօրէն կը մղուի իրեն ինկած ուրիշ դերի մը, մայրութեան չափ նուիրական ու անընդոտնելի դերի մը՝ կնութեան դերին վրայ մտածելու: Այս յորդահոս ակէն մեկնելով՝ պառոնուհիին մտածումները կը սկսին յորդիլ, կ'ուսին հսկայ գետի մը երախներուն պէս, կը ծաւալին ու կ'երեւակաւորուին իր մըտքին արդէն իսկ անձուկ ու սահմանափակ շրջանակին մէջ: Աս մուսնի ճշմարիտ դերը տակաւ իր բոլոր կողմերով կը պարզուի իր հասկացողութեան առջեւ: Ամուսնութիւնը ուրեմն միայն մայր ըլլալու չէր սահմանած զինքը, ուրիշ դեր մըն ալ կար, դեր մը որ նոյնքան եւ թերեւս աւելի սիրելի կ'երեւայ իրեն, որովհետեւ անոր կատարման ընթացքին մէջ՝ միայն պղատոնական գորովի մը վայելքը չէ որ պիտի գտնէ, —ինչպէս եղած էր մայրութեան դերը կատարած միջոցին, —այլ ճշմարիտ ու խոր սիրոյ մը պտուղը՝ որ իր իգութեան զարթնումին մէջ այնքան գեղեցիկ, այնքան բաղաձալի եւ հրապուրու կ'երեւայ իրեն: Արդէն պատճառներ ալ կան՝ որոնք բնական կերպով մը զինքը կը մղեն այդ զանազանութիւնը զնելու երկու դերերուն միջեւ: Փորձառութիւնը իրեն անանկ սորվեցուցած է թէ մայրութեան դերը սահմանաւոր բան մըն է, չէ՞ մի որ անոր կատարումէն վերջ իր շուրջը խոր պարապ մը միայն զգացած էր: Եւ յետոյ այդ ճամբով գտնելիք փոխարինութիւնն ալ անսահման՝ ու մշտապէս տեւելու տրամադիր չերեւար իրեն: Զաւակները մեծցած են. անդրանիկը արդէն իսկ մոռցած՝ է զինքը՝ սիրուհիներու գրկին մէջ. վաղը ա՛լ աւելի պիտի լքուի՝ երբ Ռիշառ ամուսնանայ եւ բոլորովին նոր ու առ յաւէտ տեւելու ընդունակ սիրոյ մը խոռովգին յանձնէ իր էութիւնը: Կրտսեր զաւակն ալ անշուշտ մեծնալով մեծնալով նոյն ճամբան պիտի ընտրէ, եւ ինք գարծեալ լքուած պիտի մնայ: Մինչդեռ միւս դերը սահման չունի, կրնայ ընդմիշտ տեւել, փթթիլ, ծաղկիլ ու թարմանալ հազար ու մէկ երանգներով, հազար ու մէկ ձեւափոխութիւններով:

Մտածելով մտածելով, պառոնուհին աւելի կը լուսաբանուի այդ դերին նկատմամբ: Կը հասկնայ որ անոր մէջ, այարտաւորութեան բաժինը միայն իր կողմը չէ. հոն ալ թէեւ հատուցման

պէտք մը կայ, բայց պարտքերը կիսուած են իրեն եւ ամուսին միջեւ, կիսուած այնպէս որ իրենցմէ մէկը չի կրնար պղտիկ թերացում մը ընել իր հատուցման մէջ, առանց միւսը անիրաւելու։ Ու քանի որ ամուսինը տրամադիր չերեւար իրեն ինկած պարտքի բաժինը գոհացնելու, ուրեմն ինք անիրաւուած կին մըն է այդ ընտանիքին մէջ, անիրաւուած անո՞ր համար մանաւանդ, որ իրեն ինկած ուրիշ ամէն գեր կատարած, ուրիշ ամէն պարտք հատուցած է լիովին, եւ նոյն իսկ իր առաջին ու թանկազին երիտասարդութիւնը զոհած է անոնց սիրոյն։

Անկումը չուշանարաւ Պառոնուհին կը կարձէ նաեւ իրաւունք ունենալ տան մէջ չգտածը տունէն դուրս փնտուելու, եւ իր անդրանիկ զաւկին ընկերներէն մէկուն՝ տը Շամպոփի դիրկոմսին կը սիրահարի։ Պղտիկութենէն ի վեր աչքին առջեւ գտնուած է այդ երիտասարդը, երբեմն անպիսի ու խոլ պատանի մը՝ զուարթ, ուտոստուն ու հրեշտականման, հիմայ առոյգ ու գեղեցիկ, հասնութեան առաջին ու հրաշալի փթթումին մէջ, աղջկան մը պէս փափուկ ու չնորհալի։ Պառոնուհին կը զգայ մէ օր մը այդ նոր կեանքն ալ պիտի պարպուի զինքը լեցնող սէրէն, երբ իր թարմ, գրեթէ կոյս սիրտը ա'լ չկարենայ սքօղել ծերութեան առաջին հետքերը, բայց այդ մտածումը պատճառ մը չըլլար որ ներկան թունաւորուի. ի՞նչ հարկ ապագային վրայ մտածել՝ երբ ներկան այնքան ժպտուն է, այնքան յանկուցիչ ու երջանկաւէտու իսկ դերկումը՝ կր խայտայ, ցնծութեան մէջ է. այդ սէրու խելայեղած է զինքը. իր բովանդակ էութիւնը անոր փոթորկին յանձնած է, եւ քանի՛ ալիքները կը ժոյթքին, քանի՛ զինքը կր ցնցեն, այնքան աւելի խոր ու անդիտակից երանութեան մը կր մատնուի. Ո՞վ չէ ունեցած երիտասարդութեան առաջին օրերու այդ կոյր սէրերէն։

Այդ փոխազարձ երանութիւնը սակայն յանկարծ կր վրդովուի. կիսովին բացուած եւ վազորդ այնի խոստումներով լեցուն կուկոն մը՝ զոր անուշաղիր ձեռք մը յանկարծ կր վիրաւորէ զանակի հարուածով մը։ Խիշառ հասկցած է խնդիրը, գալթակղած, ընկածուած. ամօմք այնքան մէծ, եւ անպատուութիւնը այնքան խոր գտած է որ ամբողջ ամիս մը այդ առաջին ցնցումին ազդեցութիւնը կը մնայ իր վրայ, զինքը կը ձնչէ։ Շաբաթներ վերջ միայն, յանկարծ կը ցցուի մօրը առջեւ, եւ զինքը ճզմող ահաւոր գաղտնիքը անոր երեսին նետելով կ'ուզէ մեկնիլ՝ դերկոմսին հետ մենամարտելու համար։ Բայց մայրը զինքը կը կեցնէ. զաւակը թէեւ իրմէ հաշիւ չի պահանջեր եւ կր խոստանայ գաղտնիքը պահել, նոյն իսկ՝ հօրը անհամատարմութեանց յիշատակութիւնը ընելով կերպով մը զինքը կ'արդարացնէ, բայց ինք չուզեր կեղծաւոր

խուսափումով մը ճռդոպրիլ. զաւակը մէկ քանի օրէն պիտի առ մուսնանայ, իրենցմէ պիտի հեռանայ, նոր տուն տեղ պիտի կազմէ. կը փափաքի որ իր յիշատակը աղարտուած չմնայ անոր մտքին մէջ. կը խնդրէ մոռնալ մոռնալ ամէն բան, մանաւանդ որ Ռիշառ՝ իւրեն ներելով հանդերձ չուզեր հօրը եղած անարգանքը անպատիժ թողուլ։ Պառոնուհին գիտէ որ դերկումսր տկար հակառակորդ մընէ, եւ իր զաւակն ալ, իր իսկ փափաքով՝ անպարտելի ճարտարութիւն մըջ։

— Քեզ մեծցուցի, կ'ըսէ անոր, տարիներս քեզի յատկացուցի՞ մշտատեւ, ամէն վայրկեան արթուն սիրով մը եւ անձնուիրութեամբ մը. հինայ մեծցած ես, ալ քու սեփական թեւերովդ պիտի ճախրես, պիտի մեկնիս . . . հոկտեմբերին պիտի ամուսնանաս, նոր ընտանիք մը պիտի կուզմես . . . ես կատարեցի քեզի հանդէպ ու նեցած պարտականութիւնս. իմ մօր պաշտօնօ լրացած է։ Գնա դէպի քու կեանքդ, գլուխդ մի՛ դարձներ. ինչ որ ետիդ կը ձգես՝ ա՛լ քեզի չի պատկանիր։ Այսպէս մտածէ՛, ա՛յս է ճշմարտութիւնը, ու գնա՛, իրարու ոչինչ կը պարտինք։

Եետոյ, աւելի վերջը՝

— Պիտի տեսնես, պիտի սիրես որ մը, ի՞նչ կ'ըսեմ . . . կը սիրես արդէն . . . օր մը քու կարգիդ պիտի զգաս սրտիդ զօրութիւնը . . . պիտի տառապիս . . . ուր էր որ միտքդ բերէիր . . . եւ ժամանակը անցած չըլլար . . .

— Մա՛յր . . .

— Ռիշառ, մտիկ ըրէ . . . գթա՛ . . . (հեւալով) կեանքիս մեծոէրն է ասիկա . . .

— Բայց . . .

— (Կրքով) Մի՛ ջանար հասկնալ ինչ որ չես կրնար հասկնալ . . . կին մը որչա՛փ խելայեղ, որչա՛փ սարսափի ենթարկուած պէտք է ըլլայ իր զաւկին առջեւ ասոր պէս աղաղակի մը խուսափումը չկարենալ արդիւելու համար . . . ինչպէ՞ս կըլլայ որ տղայ մը, — աննշան զպրոցական ընկեր մը քեզի համար, — ինծի համար կեանքիս կենդանութեան աղքիւրը, կուրծքիս բովանդակ սարսուոը կը դառնայ. բայց հաւատա՛ այդ աղաղակին . . . խփէ՛ աչուըներդ, առանց հասկնալու, փախի՛ր այս սիրոյ հրայրքէն, եւ թո՛ղ զիս . . .

Ռիշառ ժամանակ չունենար պատասխանելու, որովհետեւ ճիշդ այդ միջոցին հայրը ներս կը մտնէ եւ կնոջը արցունքներն ու զաւկին յուզեալ վիճակը տեսնելով կը հարցնէ թէ ի՞նչ է իրենց վրդովան պատճառը։ Պառոնը արդէն կասկածներ ունի կնոջն ու դերկումսին յարաբերութեանց մասին, բայց կ'ուզէ դրական ապացոյցի մը յենուկ, եւ այնպէս ամբաստանել. զաւկին շփոթութիւնը,

կնոջը խուսափուկ պատասխանները՝ երկմտելու տեղի չեն թողուր. կր զգաւ թէ կասկածները անհիմն չեն, կը հասկնայ թէ տակաւին պահ մը առաջ ի'նչ տեսարան անցած է այդ երկու էակներուն միջեւ՝ որոնք շփոթութեան արձաններու պէս քարացած են իր դէմք. Այն ատեն՝ կնոջը երեսին կու տայ ամէն բան, կը նուաստացնէ, կր խօնարհեցնէ զայն իր արհամարհանքին տակ, եւ յանկարծ՝ իր պատուին դաւաճանը մտաբերելով՝ կ'ուզէ դուրս խոյանալ, դէպի պարտէղ՝ ուր կր գտնուի գերկումսը, կինը սակայն զինքը կ'արգիլէ:

—Ե՞ս եմ յանցաւորր, կր պոռայ, զիս պէտք ես զարնել, որովհետեւ քեզի դէմ դաւաճանողը ես եմ... զիտցիր որ ես ինքս, ազատօրէն, կամովին, եւ հրճուանքով անձնատուր եղայ...

Կը խօսի տակաւին, անիրաւուած կինն է վերջապէս, սիրելու տրամադիր ու սէրէ զրկուած կինն է, իր պարտքի բաժինը հատուցած եւ իրեն ինկած հատուցութերէն մանաւանդ գերագոյնը չվայելելու բռնադատուած կինը. ի'նչ հարկ մեղաւոր մը նկատելու իր հրապոյներուն ցանցին մէջ ինկած այդ տղան եւ զայն զարնելու. ինքն իսկ՝ գլխաւոր յանցաւորր, —եթէ յանցանք մը կայ այդ մեղապարտ բայց ճակատագրական եւ անխուսափելի չեղումին մէջ, —արժանի՛ է պատժի, երբ նոյն ինքն բնութիւնն է որ զինքը մայր մը դարձնելէն վերջ, բռնաբար կը մղէ տարբեր արահետի մը մէջ ուր ուրիշ ոչ նուազ մեծ զեր մը ունի կատարելիք, — կնոջ գերը՝ վերջապէս բնական պահանջներ կան՝ որոնց ձայնը ո'չ մէկ բարոյականի կազ, ո'չ մէկ պարտականութեան զգացում, թերեւս նոյն իսկ ո'չ մէկ խղճի բողոք կրնայ լոեցնել:

Այս կինը իրաւունք ունի ուրեմն եւ ապահովաբար ամուսինը չուրանար այդ իրաւունքը. Բայց անզին կաւ նաեւ ընտանեկան մաքրութեան, ընտանեկան սրբութեան պահպանման պէտքը որ համազօր իրաւունքներ կու տայ իրեն՝ կնոջը շեղումը դատապարտելու համար. եւ այդ իրաւունքները կատակ չեն վերցներ։ Երկու կողմերն ալ հաւասարապէս արդար են իրենց պահանջումներուն մէջ. սակայն իրաւունքը ո՞ր կողմին պէտք է թօղուլ. Պարագան շատ փափուկ է, էրիկմարդուն ու կնոջ իրաւունքները հաւասար գիծի մը վրայ եկած են. երկուքին ալ պաշտպանութեան ծառայող փաստերը լաւ են ու անհերքելի. բայց կարելի չէ մէկուն պահանջումը գոհացնել՝ առանց միւսը անիրաւելու։ Ու կինն է որ անյեղլիօրէն կ'անիրաւուի. բարոյականի բոլոր ըմբռնումները, հաստատուած օրէնքները, առաքինութեան պայմանները, վերջապէս ամէն բան կինը, կինը միայն պիտի դատապարտեն, եւ էրիկմարդը պիտի յաղթանակէ ի վեաս իր կնոջ։ Ո՞վ դրած է բա-

րոյականի այդ բնիքնու մներուն հիմք, ո՞վ հաստատած է այդ օ-  
րէնքները, ո՞վ սահմանած է առաքինութեան պահանջմանը.— է-  
րիկմարզիկ: Ուրեմն բնական բան մըն է որ տուժողը կինը պիտի  
ըլլայ, եւ իրաւունքը էրիկմարզուն կողմը պիտի մնայ: Ճիշդ այդ-  
պէս ալ կ'ըլլայ, պառոնր՝ յանուն ընտանեկան պատուին, յանուն  
այն իրաւունքներուն՝ դորս այդ պատուին պահպանման պէտքը  
կու տայ իրեն, անպայման կը դատապարտէ կատարուած շնու-  
թիւնը, եւ եթէ կը խոստանայ գերկումին չդպիի, դոնէ պայման  
կը դնէ որ կինը միանգամընդ միշտ դուրս ելլէ տունէն, մեկնի ան-  
վ' րագարձ, Պառոնու հին կ'րնդունի այդ պայմանո, կը լքէ ընտա-  
նիքը, ու կ'երթայ միանալ գերկոմմին՝ որ Ալճէրիա կը մեկնի իր  
զինուորական ծառայութեան շրջանը անցընելու:

Երկու տարի վերջ, պառոնունին կը զգայ որ իր քառոսուն տա-  
րիներն ու ծերութեան խորչոմները աւելի երկար ատեն չպիտի  
կրան դիմադրել զեղանի ամերիկունիի մը թարմագեղ հրապուր-  
ներուն՝ որոնք արդէն իսկ գրաւած են գերկումուց: Բարեկամունի մը  
իրեն խորհուրդ կու տայ որ մաքարի. բայց ի՞նչ օգուտ այդ մա-  
քառումէն. չէ՞ մի որ ոչինչ կրնայ լեցնել առդէն իսկ յաւտնուած  
խորչոմները. եւ յետոյ ի՞նչ պիտի շահի ամերիկունիին դէմ մաքա-  
ռելէն. եթէ անոր աղթէ՝ վաղը ուրիշ մը երեւան պիտի ելլէ. ճա-  
կատագրականորէն պիտի պատահի այդ բանը, Աւելի լաւ չէ՞ որ  
օր մը կանուխ մեկնի, երբ տակաւին իր պատկերը ամբողջովին  
չէ եղծուած սիրահարին մտքին մէջ, երբ զեռ իր գեղեցկութեան  
ու սիրոյն խարկանքէն չէ մերկացած անոր հօգին, երբ զեռ ոչինչ  
զգացած է իր ծերութենէն, իր քայքայումէն: «Ո՞չ, ո՞չ, պէտք է  
ճիշդ ատենին մեկնիլ, փախչիլ . . . այսպէսով աղուոր արկածի մը  
յիշատակը պիտի թողում իր քով, ինչպէս նաեւ յիշատակը պաշ-  
տելի պատկերի մը՝ զոր միշտ պիտի կրնայ վերյաշել անդորրու-  
թեամբ, եւ որուն վրայ նոյն իսկ միակ անհաճոյ տեսիլի մը, միակ  
սրտաբեկութեան մը յիշատակը չպիտի թեւածի բնաւ . . . թող այս  
սիրոյն դիակը իր քով վերապրի իմ մեկնելէս վերջ. այն ատեն  
հեռուէն՝ պիտի հաւատամ որ ո՛չ ծերացած եմ իրեն համար, ո՛չ  
ալ մեռած, ու պիտի մխիթարուիմ:»

Օր մը, մնասսարովի նամակ մը կը ձգէ, կը մեկնի գաղտա-  
գողի, եւ Բարիզ դասնալով զաւկին դուռը կը զարնէ՝ պարտուած,  
զզջացած, նուաստացած: Ծիշառ՝ ամուսնացած է արդէն, եւ իր  
առջինեկին ծնունդն ալ իրեն իմացուզած է ժամանակին. Պառո-  
նունին հասկցած է որ իր սահմանածներէն դուրս, տակաւին զեր  
մըն ալ ունի կատարելիք մեծամօր գերր. պէտք է որ իր ճակատն  
ու շրթունքը անպատճառ տեղ մը հանգչին. գորովաներ կան զեռ

որոնք իր պէտքը զգալի կը զարձնեն։ Եւ ճիշդ այդ նոր ու վերջին զերին կատարման համար կը պաղատի իր զաւկին որ տանը մէջ անկիւն մը չնորհէ իրեն։ Երջանկութիւն, գեղեցկութիւն, երիտասարդութիւն, վերջ օպէս ամէն ինչ կ'անցնի, բայց կեանքը կը մնայ, բան մը պէտք է զայն լեցնելու համար։ Այս անգամ՝ զաւակն է որ զինքը կր բոնադատէ իր ընթացքը դատապարտելու, խոստովանելու որ ընկերային իրաւունքներու մէջ ամէն նուրա բականները ընտանիքին պատիւն ու նշանակութիւնը անխաթար պահելու համար։ Պառոնուհին՝ այդ նուաստացման ալ կը համակերպի, ու կը մնայ զաւկին քով, բովանդակ էութեամբը նուրիրուած իր մեծ մօր պարտաւորութեանց, — երբ Ռիշար կը յաջողի կնոջը նախապաշարումները խեղդել՝ եւ զայն վարժեցնել բարոյականի ճամբէն շեղած կեսրոջ մը հետ ապրելու գաղափարին։

\* \* \*

Ահաւասիկ շատ գեղեցիկ եւ յուզիչ գործ մը, գրագէտէ մը, մասնաւորաբար թատերագրէ մը սպասուած գրեթէ ամէն յատկութիւն սքանչելապէս ի յայտ կու գայ անկէ։ Տեսարաններ կան ուրոնք կը փղձկեցնեն։ մասնաւորաբար այն կտորը՝ ուր պառոնուհին իր բարեկամուհին կր յայտնէ թէ սիրանարը պիտի լքէ՝ իր մարմնին մօտալուտ քայքայման երեւոյթը անկէ ծածկելու եւ զայն ընդ միշտ իր սիրոյն ու չնորհներուն խարկանքին տակ պահելու համար, անձնուիրութեան հրաշակերտ մըն է զոր մարդ չի կրնար կարդալ առանց աչուըները լեցուելու։ — Պահ մը՝ բարեկամուհին մէկ կողմէ կը քաշէ, եւ լուսի խաւարումը բացատրելու պատրուակին տակ անոր հետ գէպի երկինք կր յառէ աչուըները, կռնակը դարձուցած իր սիրանարին ու ամերիկուհին՝ որ արդէն իսկ հմայած է երիտասարդ դերկումը։ Բայց փախանակ լուսնին երեւոյթը մեկնելու, բարեկամուհին կ'ըսէ թէ ինչ կը դասնալ իրենց ետին՝ երկու երիտասարդներուն միջի։ «Երիարօրէն իրար կը գիտեն . . . իրարու ձեռք կը սեղման վախով . . . իզմէ կր վախնան, օ՛հ հեշտալի վախր . . . իր զգամ որ այս է բրածնին, ապահով եմ . . . մենք ալ երեմն նոյնը կ'ընէինք դերկումին հետ։ Հիմայ կարզը երենցն է»։ Այդ միջոցին՝ իր սիրանարն ու ամերիկուհին իսկապէս իրարու մօտեցած են, իրարու ձեռք կը սեղման գաղտագողի։ Պառոնուհին՝ զէմքը միշտ գէպի երկինք դարձուցած է, բարեկամուհին ալ նոյնապէս։ «Կր տառապիմ, կը յարէ, ձունկերս կր կթուտին, ինձի անանկ կու գայ որ ծանր բան մը կր սեղմէ զիս եւ այնքան, այնքան ցաւ կու տայ ինձի։ Է՞՞ ուրիմն, հիմայ ետիս պիտի դառնամ յամբար, որպէս զի, կը հասկնաս անշուշտ, ֆա-

մանակ ունենան իրարմէ բաժնուելու. եւ իմ դէմքիս վրայ ոչինչ պիտի երեւայ, ոչինչ, միայն թէ ամենակատարեալ ժպիտ մը եւ ամենաերջանիկ անտարբերութիւն մը ։ Խսկագէս ալ՝ երկու սիրահարներուն բաժնուելու միջոցը տալէ վերջ միայն ետքն կը դառնայ, եւ խօսքը ամերիկուհին ուղղելով, կը չողոմէ զայն. «Մանաւանդ, կ'ըսէ. մի փոխէք այդ հագուստը որ սքանչելագէս կը պատշաճի ձեր մազերուն գոյնին եւ իրիկուան երահգներուն։» — Մի՛ մոռնաք որ կին մըն է այս զիցազնութեան հեղինակը, կին մը մանաւանդ որ կը զգայ թէ իր սիրահարը, իր սիրոյն հուսկ յետին առարկան կը խլեն իրմէ. Նոյնքան յուզիչ է նուեւ այն տեսարանը՝ որուն մէջ պառոնուհին կը ստիպուի զաւկին առջեւ խոնարհիլ, բնկճուած զինքը ճնշող ամօթէն, ընկճուած զաւկին ցոյց տուած անյիշաշարուել ենէն։

Բայց ի՞նչ հարկ այսքան գեղեցկութեան, այսքան յուզիչ ու սրտակեղեք տեսարաններու, երբ արդ ամէնէն կինը կրկին ոչինչ կը շահի: Տիսուր բան մըն է հաստատել այս կէտր: Ինչո՞ւ իր դատին, իր իրաւունքներուն արդարութիւնն ու բարձրութիւնը պատկերացնել այսքան յստակ եւ աններքելի կերպով մը, երբ մի՛ միայն իր դատր պաշտպանել, իր իրաւունքներուն տիրանալ ուղելուն համար այդ ցաւագին անկումին պիտի մզուի գէսլքերուն կոչտ ու աններոզ յաջորդութեամբ: Իր դատր էրիկմարդու մը ձեռքն է, հետեւ արար՝ տրուելիք վճիռը երբեք իրեն ի նպաստ չպիտի րԱլայ, ինչպէս չէ եղած արդին: Երբ կինը իրեն ինկած հատուցման բաժինը հետապնդելու համար արդ քան ցաւի, արդ քան յուսահատութեան, այդքան ստորնացումներու պիտի ենթարկուի, եւ վերջ ի վերջու, ճակատագրականօրէն, —իր մեծամօր գերր կատարելու համար, (?) — պիտի ստիպուի վերացառնալ իր քամահրած բնատանիքին ծոցը, ուրեմն լաւագոյն է որ զոհուած, անիրաւուած մնալ եւ չհեռանայ ընտանիքէն: Խաղին իմաստր աս է. չէ՞ մի որ նոյն ինքն պառունուհին, եը պարտաւորուի զաւկին ալդպէս րսել՝ իր վերացարձէն վերջ: Եւ արդէն այդ չե՞ն պահանջեր բարոյակ սնի ընդունուած բրոնու մները, ընտանիկան կարդ ու սարքի կաւունները, առաքինութեան պայմանները, մինչեւ մարդկային խիղճը՝ որ իր կարգին զերծ չի մնար նախապաշարումներու ազդեցութենէն:

Սլո ամէնը էրիկմարդիկ հաստատած են, եւ անոնց սիրոյն, անոնց անվիթ որ պահպանման սիրոյն միշտ ոտքի տակ պիտի առնեն կինը, կնոջ իրաւունքները, նոյն իսկ ամէնէն գերագուն, ամէնէն անբռնաբարելի իրաւունքները: Որո՞ւ հոգ թէ ինքնին տկարէակ մը կը ստիպուի մաքառիլ իրմէ անհունապէս աւելի զօրաւոր եւ ահարկու հակառակորդի մը՝ Բնութեան դէմ, թէ կը չարչարուի,

Կը բզքտուի, կը վիրաւորուի. իր կոտաանքն ու առւայտանքը մեզ  
կը յուղեն այնքան ատեն միայն՝ երբ մեր արգահատանքը պատ-  
ճառ չըլլար մեր հաստատած կանոններուն եւ բմբանու մերուն  
քայքայման. բայց անկէ անդին, երբ արդ քայքայման վախր կայ  
մէջտեղ, անտարբեր կը մմանք, նոյն իսկ իր բնդվզումը կը դատա-  
պարտենք, եւ հանդարտօրէն, իբենց պարտքը կատարած մարդոց  
խզի հանդարտութեամբ կը դիմենք հիւծումը, սպառումը, նոյն  
իսկ շիջումը այդ է սկին՝ որուն մարդ կութիւնը այնքան բան կը  
պարտի, եւ որ անշուշտ իրաւունք ունի աւելի ներողամտութեան,  
աւելի գութի ու արգարութեան:

ԱՐԱՄ ԱՆՑՈՆԵԱՆ

## ԱՐԵՒԻՆ ՈՒ ՀԻՒԼԻՒ

Նշնչառենեալիս բաց պատուհանեն  
կը նազի նազով գեիիւոն առտրան,  
Ու իօլ, երշանիկ անուրջներն իմ դեռ՝  
իբր արշաղոյսի բոցեղեն թիրեն՝  
Կարծես կը հեռան  
Բարձերուս վրան:

Ծիծուն ու ծաւի անսահման ծովեն  
Ծայր կու տայ ծիրան ծնունդն արեւին  
Եւ արծարաբել շող մը շրւարուն  
Կու գայ ջնորդել տարտամ պատկերներն  
Իմ անուրջներուն:

Հողիս, ծաղիկ խընկահոս,  
Նըրբացողուն, ոսկեծըղօս,  
կը բացուի  
Զերմ համբոյրին արեւի  
Հեռուն, զերան վերեւի,  
Մինչ վարդենիս մանսահման  
կը հրդեհուի վառ կոճկովն  
Հորիզոնին օձանըման:

Ու կ'զգամ ոյժ մը, սարսուո մը ներսու  
Մինչեւ արեւին հասնելու համար,

Հոն, արշաղոյսին ճամբեն բոցազես,  
Յօղերուն մէջեն մարզաւատիպար,  
Ինչպէս ուկեզօծ առասպելներու  
Վարդոս, բոցահին  
Մանուկ մանվեհեր:

Ոսքերուս տոկ՝ արեւն արու,  
Գլխիս վերեւ՝ բոցեր, կայծեր հրաբեւ,  
Այժերուս մէջ՝ շոյսն արեւին ակներեւ.  
Արեւ, բարեւ,  
Չերմ համբոյր տակ իրարու:

Դուն՝ իմ սիրածն եղիր, ես ալ յու զերին,  
Քու մանկաւիկն ըրամ ու բող չմարին  
Կիրքն ու հրայր ուներ սիրավառ համբոյրին:  
Որքան դու մնե ես ու որքան անհուն,  
Ես որքան պատիկ, եւ որքան փցուն:

Դուն կեանիը կու տաս. կեանիը կը վառես,  
Ու ես գրկիդ մէջ անմահ կ'զգամ զիս,  
Արեւ, բոց բերնովդ ա'ն, համբուրէ զիս:

Բանասեղծութիւնն ես դու անսահման.  
Ես ալ ծոցիդ մէջ յուռ ու աննըշան  
Աշուղն երշանիկ.  
Տն' ար ինձի կըրակդ ու տուր ինձի բոց,  
Հոգիս բող վառի հրդեհներովդ հնձ,  
Տեզմով արթենամ, ֆեղ արտաշնչեմ:

Արեւ, ա'ն գիրկրդ, համբուրէ հիւլեն,  
Իսկ քէ յու սերև սպառէ զանի  
— Ինչպէս թիբեռդ մոմի շեզուակէն  
Զինց իրիկուրնով անուշ զարնայնի, —  
Ինչ վառդ աննըշան հիւլենին համար  
Դառնալ արեւին մի վառ կայծն իսպառ:



## ՆԻԼԱ ՅԻՆՍԵՆ

Անցած սեպտեմբեր ամսուան վերջերը՝ Քորէնհակի մէջ մեռաւ Ֆինսէն, որ՝ բնդունուած սովորութեան մը նայելով՝ գէթ մահուրնէ վերջ ճանչուելու եւ փառաբանուելու իրաւունքը ունի անտարակոյս, ինչպէս պիտի աշխատինք ցոյց տալ այս յօդուածով։

Մարդկային ցեղին ամէնէն ահոելի ախտերէն մէկուն՝ Luperusի գէմ մաքառող զիտունին անունն է Ֆինսէն։ Luperusին՝ հայերէն ըսեր են «գայլցաւ», բայց քանի որ ասկէ ալ շատ բան մը պիտի չհասկնայ սովորական ընթերցողը՝ կը բա. է հոս ըսել միայն թէ այդ հիւնդութիւնը մորթին վրայ առաջ կը բերէ անտանելի եւ անբուժելի վերքեր, անանկ որ իր բնութիւնը՝ քաղցկելէն կամ հիւծախտէն աւելի աղէկ գոյնով մը կարելի չէ ներկայացնել։

Մինչեւ մօտ տարիներս, Luperusը գրեթէ անբուժելի նկատուած էր, եւ կամ՝ գէթ գործածուած դեղերն ու գարմանները չէին առաջ բերած փափառուած արդիւնքը։ Ահա՝ այդ տեսակ ախտի մը ուսումնասիրութեան տուաւ ինքզինքը Ֆինսէն։ ու իր աշխատութիւններուն ալ յաջողութեամբ պսակուիլը տեսաւ, թէեւ ինք դժբաղդաբար մեռաւ շատ կանուխ, քառասուներեք տարեկան։

Ֆինսէն — Niels Ryberg Finsen — բաւական բարեկեցիկ ընտանիքի զաւակ ըլլալով, կրցաւ իր նախնական կրթութիւնը ստանալ Քորէնհակի համալսարանին մէջ, ուր մնացած է ութը տարի, եւ 1890ին ստացած բժշկական վկայականը։ Այս մարդուն ուսանողական կեանքն ալ, ինչպէս շատ մը նշանաւոր անձերունը եղած է, արտակարգ կողմ մը չէ ունեցած։ Իբրեւ ուսանող՝ միջակէն վեր չէ եղած։ հաւանական է սակայն որ ասոր գլխաւոր պատճառը՝ շատ կանուխէն իր ուշադրութիւնը ուրիշ բաներու տալն էր, ինչ որ շատ ալ աղէկ եղաւ մարդկութեան համար։ Ուսանողական շրջանէն իր ուշադրութիւնը դարձուցած է ապրող մարմիններու վրայ լոյսին թողած ազգեցութեան, եւ կ'ըսուի թէ։ իր մտքին այս ուղղութիւնը տուող պարագան սա էր. — զիտած էր որ կրնար աւելի աղէկ աշխատիլ, աւելի աղէկ ուսանիլ իր մէկ դասընկերին լաւ լուսաւորուած սենեակին քան իր խուցին մէջ։

Կ'երեւայ թէ՝ իր համալսարանին վարիչները կանուխէն հասկրցեր էին թէ՝ Ֆինսէն ապագայ խոստացող երիտասարդ մըն էր. որովհետեւ, վկայականը առածին պէս զինքը կը նշանակեն անդա-

մազննութեան ուսուցչապետ՝ Վիրաբուժական Ակադեմիին մէջ։ Այս շրջանին պատեհութիւն կ'ունենայ կատարել զանազան փորձեր՝ ապացուցանելու համար լոյսին ազգեցութիւնը մարդուն եւ ուրիշ զանազան կենդանիներու վրայ։

Տարակոյս չկայ բնաւ թէ՝ իրմէ առաջ ուրիշներ բաւական կարեւոր աշխատութիւններ տուած էին նոյն նիւթին։ Ու շահեկան է հոս դիտել որ Ֆինսէն՝ կատարեալ անկեղծութեամբ՝ ինքնիսկ կը լիշեցնէ մեզի թէ՝ շատ կանուխ իսկ լոյսով դարմանում փորձուած է Արեւելքի մէկ քանի երկիրներուն մէջ, եւ թէ՝ ծաղկախտէ վարակուած իշխան մը դարմանուած է այդ եղանակով, ժԴ. դարուն։

Ֆինսէն հրատարակած է զանազան գործեր որոնց ամէնքն ալ կը խօսին լոյսով դարմանումը վրայ։ Այդ հրատարակութիւններէն մանաւանդ մէկը մեծ իրարանցում առաջ բերած է գիտական աշխարհին մէջ։ Շատ մը խղճամիտ փորձերէ վերջ, հեղինակը կը հետեւցնէ թէ՝ լոյսին քիմիական ճառագայթները գրդոիչ են, մինչդեռ արեւապատկերին կարմիր ծայրի ճառագայթները բացասական են։ Իր այս գիւտին անմիջական հետեւութիւնը եղաւ Լորսի դարմանումը, որուն մանրամասնութիւններուն մէջ մտնել հոս ներելի չի կրնար ըլլալ հարկաւ։ Կը բաւէ միայն ըստ թէ՝ 1895ին, երկու հարուստ Դանիացիներու օգնութեամբը՝ Ֆինսէն կրցաւ Քորէնհակի մէջ բանալ առաջին լուսադարմանատունը, որուն ձեռք բերած յաջողութիւնները գնահատուեցան ամէն կողմէ, մինչեւ որ կառավարութիւնն ալ իր կարգին սկսաւ օգնել այդ անհատական մեծ ու փրկարար ձեռնարկին։ Այդ լոյսի դարմանատան կամ հիւանդանոցին մէջ մինչեւ այսօր դարմանուած են 2000 հոգի։ Այս թիւին հետ պէտք է սակայն միտք պահել թէ՝ առանց Ֆինսէնի այս գիւտին՝ այդ խեղճերուն աչք դարձնող պիտի չզըսնուէր, որովհետեւ գրեթէ անդարմանելի կը նկատուէր իրենց հիւանդութիւնը։

Տանիմարքայէն անմիջապէս վերջ՝ այս մեծ գիւտէն օգտուողը եղաւ Անզիիս Կալէսի իշխանուհին՝ ամէմ Ալեքսանտրա թագուհի՝ իր հայրենակցին գիւտը մացուց Լոնտոն։ Վեհանձնաբար նուիրեց Լոնտոնի ամենամեծ հիւանդանոցին՝ այն ամէն գործիքները, որոնք անհրաժեշտ էին այդ սոսկալի հիւանդութիւնը Ֆինսէնի գրութեամբ դարմանելու համար Միայն Լոնտոնի մէջ 450 հիւանդներ՝ վայելած են այս նոր դարմանումը, Եւրոպայի ու Ամերիկայի ամէն կողմերը տարածուած ու ընդհանրացած է հիմայ Լորսի այս դարմանումը, որ կը ճանչցուի «Ֆինսէնի լուսաբուժութիւն» անունով։ Ու հազարաւորներ կ'օրհնեն Քորէնհակի գիտ-

նականին յիշատակը. քանզի անոր գիւտին միջոցով ազատուած են սոսկալի հիւանդութենէն, կեանքի գառնութենէն:

\* \*

Ֆինսէնի՝ այս վաղամեռիկ գիտնականին կեանքը լեցուն է հիանալի մանրադէպերով։ Ասկէ քսան տարի առաջ կը բռնուի յօդացաւէ, եւ այնքան սաստիկ կերպով որ սիրտն ալ կը տկարանայ։ Երբեք չի տկարանար սակայն մարդկութեան օգտակար ըլլալու տենչը. իր մէջ միշտ անշէջ կը մնայ զործունէութեան զօրաւոր կամք մը։ Եւ ի՞նչ գեղեցիկ օրինակ չնչին տկարութեան մը պատրուակով՝ անկիւնը քաշուող ծոլուհիւանդներու։ Ֆինսէնի չուրծը գտնուողները կը հասկնան թէ՝ այդ փայլուն եւ օգտակար կեանքը շու տ պիտի մտնէ իր մայրամուտը։ Եւ կարծես ինքն ալ գիտնալով թէ, մահուան ստուերին մէջ կ'ապրի, կը ճգնի օգտակարապէս զործածել տրամադրելի ամէն մէկ վարկեան, ամէն մէկ ժամ։ Ու այդ հասկացողութեամբ եւ սկզբունքով կը հանդնէ ու կը վարէ այն հոկալ հաստատութիւնը, որ աշխարհի բոլոր Լուստէ վարակուած հիւանդներուն ուխտատեղին դարձած է այսօր։

Նոյն իսկ մեռնելէն քանի մը օր առաջ, հակառակ իր ծանրացած վիճակին, կը շարունակէ խորհիլ ու խօսիլ իր սիրական գործին վրայ։ Կը կանչէ վերջապէս իր դարմանատան կամ հիւանդանոցին բժիշկները, դատ զատ կը սեղէ ամէնուն ձեռքը եւ իր սիրած ու հիմնած հաստատութիւնը յանձնելով անոնց, կը մեռնի հանդարտ սրտով։

Եթէ ասանկ անձնուէր մարդիկ ալ հանդարտ սրտով չմեռնին, չեմ գիտեր թէ՝ ո՞ւր ուրեմն փնտուելու է սրտի հանդարտութիւն։ Ընկերը սիրել՝ չէ թէ իր անձին չափ, հապա աւելի իսկ՝ ահա՛ ինչ որ կը ցուցնէ Ֆինսէնի կեանքը եւ ի՞նչ որ կը շեշտէ նոյն իսկ իր մահը։

Գործին, իր սիրական հաստատութեան՝ ունեցած նուիրումը լսեցինք արդէն ասկէ բիշ առաջ, երբ իրեն տրուած 8000 անգլ. ոսկիի նօպէնեան մրցանակը մէկ ձեռքովը առաւ ու միւս ձեռքովը ամբողջովին պիտի նուիրէր հիւանդանոցին, եթէ իր բարեկամուները չստիպէին որ անոր գէթ կէսը պահէր ընտանիքին ապրուստին համար. ու Ֆինսէն ասանկ ըրաւ, շատ դժկամակութեամբ։ Միշտ աղքատ ապրեցաւ Ֆինսէն, թողած է այրի մը եւ երեք անչափահաս զաւակներ, որնց սակայն Դանիական կառավարութիւնը խոստացած է թոշակ մը կապել։

Աղքատ կ'ապրի, աղքատ կը մեռնի հեղինակը գիւտի մը, որ շատ դիւրաւ կրնար զինքը տէր ընել հաղարներու։ Պէտք կը մնայ ուրեմն հասկցնել թէ՝ գիտունին, բժիշկին վարձատրութիւնը դրա-

մականր չէ: Մարդկութեան ձառաւրդներ են առ օնք. եւ շատ անգում սակայն զումարան վառձառաւրդներն առ տեղ կը վայերեն ան լուր զբարտութիւններ: Խոսնց դէմ ահաւասիկ Ֆինսէնը, իր հանրօգուտ կեանքովր, իր զեկոմի կեանքովր:

Մեր ատենի ամէնէն նշանաւոր մարդերու շարքին մէջ պիտի մեայ անշուշտ Ֆինսէն: ոռուն համար կը հաւաստեն թէ՝ Գիրմանիոյ Կայսրը բած է: «Կենդանութեանը՝ կ'արժէո որ արձանը կանդնուէր այս մարդուն»: Ֆինսէնի լաւագոյն յիշատակարաններն են արդէն Քորէնհակի Հուսարուժական Հիւանդանոցը, այդ օպինակի ուրիշ հաստատութիւնները, եւ ան հ օրիւրաւոր հիւանդները որոնք աղէկցած են Լուսէն:

ՏՈՒԹ. ՑՈՂՍ. Տ. ԱՏԵՓԱՆԵԱՆ

## ՏԱՆ ՍԵՐԸ

(ՊԱՒՍՏԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ՊԱՏԿԵՐՆԵՐ)

(Շարունակութիւն եւ վերջ)

Ա.

Օր մրն ալ զրացիները իմացան որ Կով Առաքել իր տղան կը նշանէ եղեր ու ասիկա զէպք մը եղաւ ամբողջ թաղին մէջ: Կը նիկները սկսան լուրի ծամել, բոհլ, խօսիլ ու Մարիամ քորոն հարցուփորձել՝ որ դէմը ելլողին կ'ըսէր:

—Ի՞նչ էնիմ, մա՛րս քարս, ճանիլ է, տարիքն եկեր տեղու հասեր է, զուս զրացին երես կ'առնին: Առուուած տար ադամօրդումի հանդիսպինք՝ զաւ ինք ըլ խնտայ, մեղ ըլ խնտացնէ: Ի՞նչ ունիմ, մա՛րս, ետիս առջիս փոսի խտակ, ես դատիմ ինք թող ուտէ . . .

Ու նշանեցին Փառթուլ Դոգոյին աղջկան: Թաղին մէջ աղքատ մրն ալ իրինց պէս աւդ Փառթուլ Դոգոյն որ քարեման (1) կը զարձնէր փողոցները մրշաղին (2), տակ, աղուընիկ կը խաղցնէր (3) որ տարիներով քէն րրած՝ եկեղեցի չէր գոր, անոր համար որ ժամուն մէկ սիւնին տակ իր յատուկ աղօթելու տեղը, իր տոշկին վրայ կ'իրակի մը եկեր ուրիշ մը նստած գոտի է եղեր:

Այդ հարսնիքո՞ւ ամբողջ թաղին հարսնիքը եղաւ, որուն մասնակցեցան ո՛չ միայն մատաւոր դուզիներ, ու ծանօթներ, այլ թա-

(1) Ռուն: (2) Գուրևան մէջ արեւիզող տեղ, և սեւի արեւ:

(3) Ականի պանել, ինչ ու ամօք սեպուած է զայտուերու մէջ:

դին մեծատւններն ալ՝ իրենց կողմէն զրկուած տան սպասուհին պատռակալ ներկայութեամբը. իրենց «էմէքուար»ին տղան կը կարգուէր: Աս ու ան մէկ մէկ շիշ օղի եւ մէկ մէկ դգում գինի առին՝ գացին նստեցան, զրացիներէն ումանք իւ զը տարին, ումանք քանի մը հատ նոր բարձ տարին շարեցին փեսին սենեակը, վերջապէս ինչ որ պակաս էր՝ ամբողջացնել աշխատեցան: Առաջին անգամն ըլլալով երկու երեք օր վրայէ վրայ կով Առաքելին կը բարակտան բխսերիկէն ծուխ ելաւ. անէս առաջ ո'վ էր տեսեր այդ հրաշքը: Թաղեցիները ամէնքն ալ հրաւիրեալ էին. հարս, աղջիկ դռնէն, տանիքէն կը մտնէին կ'ելլէին խնդմնդալով: Փեսան, ատօրերուն «Մարտիրոս աղա» էր այլեւս, որ իր ջիթսրէէ նոր զպունին վրայ կապոյտ ջուխալէ երկար բալթօ մը հադաձ՝ ծանր ծանըր կը շարժէր ու կը քալէր, մեծ հարսնեւորները տուները ինք անձամբ հրաւիրելու կը պտտէր՝ մէկ մէկ կարմիր խնձոր տանելով հօրն ու մօրը կողմէ իրոււ հրաւիրազիր: Վալրկեանը հեղ մը ձեռքով կը թոթուէր ու բուժի, բո՞ժ կը փշէր թեւերն ու օծիքը՝ վախնալով որ փոշի չնստի անսոնց վրայ. ու կը կենար, կը կենար՝ զպունին վրայ կը նայէր, ինք իր վրայ սքանչ ացողի ու իր շքեղութիւնը հայելիի մէջ հաւսողի ներքին ցնծութեամբ:

Կով Առաքելո նոյնպէս ա'լ պաշտօնապէս «Մխսի» էր այդ օրը, «Մխսի Առաքել աղա», բազմած սենես սկին վերի անկիւնը, կոթնած բարձի մը, սակայն, հակառակ կնկան ու տղին բոյոր գաղտնի պատուէրներուն՝ որ տուած էին հարսնիքէն առաջ, հազիւ թէ կրսար իրեն պահել սրտնեղութիւնը, տեսնելով այդքան բազմութիւն, այդքան երթ ու եկ իր տանը մէջ. հոգին կ'երթար՝ ամէն անգամ որ ուժով գետինը կը կոխէին, դռները պինդ կը բանային ու կը գոցէին:

«Փեսիկ հագուցէք»ին ատեն՝ ինչպէս որ սուլորութիւն է՝ փեսան կնքանօր առաջնորդութեամբ պէտք է վերջին պահուն հօրը ձեռքը համրուրէ, որ ինք ալ իր կողմէն՝ համրուրելով տղուն ձակատը, անոր գլխարկը գլուխը կը դնէ՝ երբ իհսուսանուկները «Մեր նոնենի ծառն է ծաղկեր» կ'երգեն: Մարտիրոսը՝ յուղուած, որդիսական յարգանքով մօտեցաւ կով Առաքելին, ծնրադրեց անոր առջեւ ու հայրական ձեռքը ուզեց համրուրելու. հանգիսաւոր բան մը տեղի ունեցաւ. ամէնքը լուեցին, մայրը կու լար ուրախութենէն, ինչպէս նաեւ կով Առաքելը՝ որ ինքինքը կը զդար գերերկրային երանութեան մը, բացարիկ պատուի մը ու մեծարանքի մը մէջ: Տէ՛ր Աստուած, այդ բոպէն ամբողջ կեանք մըն էր ու կեանք մը արժեց այդ արհամարհուած, այդ չքաւոր ընտանիքին:

... Հարսնիքէն ետք՝ տունը մնաց հարսը, ցածգլուխ (4), խե-

(4) Խոնարհ, հլաւ.

լոքիկ, արդէն ինք ալ աղքատութեան կանուխէն վարժուած ու համակերպող, բայց ահս որ բաղզաւորութիւնը երկար չքշեց ո՛չ հարսին, ոչ ալ փեսային համար

Քանի մը ամիս եռքքը՝ երբ աշունը հատաւ ու ձերան առաջին ցուրտերը ինկան՝ փեսան սկսաւ սասափիկ հաղար, չունչը կը բրունուէր, միրտը կը խմար, կը խեղզուէր, իրաւ և թէ ամէն ձմեռ ալ քիչ մը ունէր այդ հաղէն, քրիւքրին<sup>(5)</sup> տղայ մըն էր արդէն, բայց այդ տարին ծանր էր վիճակը, պարագ տեղը տաք աննուխ խցուցին, քրտնցուցին, պառկեցուցին. օգուտ չըրաւ. երթալով անկողին ինկաւ ու վիճակը դէշի զնաց. Անիծած արհեստ մը ունէր, տաքին ու պաղին, ամէն եղանակի՝ հարաբորբոք փուսին դէմ էր, ծանր մուրճը ծեռքք՝ ծեծելով երկաթը, քրտնելով պաղելով, ու շատ անգամ ալ քրտնաթոր վիճակի մէջ խնելով ջուր, ջուր զովանալու համար քիչ մը ։ Հիւանդութիւնը գաղտագոզի, կամաց կամաց եկեր տիրացեր էր սրտին եւ անա կարգուելէն վերջը յանկարձ գորսս պողմէկացեր էր բոլոր թափով ու կը զգեսնէր զինքը։ Տան մը մէջ ուր հիւանդի զրութենէն ու հոգատարութենէն հասկըցող չկար, ուր խօնաւութեան ու մնունդի, նիստ ու կացի թերի պայմանները վատ կրնային աղղիկ առողջին անգամ, այդչափ ծանր հիւանդութեամբ պառկող մը զժռւար թէ նեղ մալ ողջ ոտքի ելլէր ու իր անձին տէրն ըլլար։

Այդպէս ալ եղաւ, գարնան դէմ տշան մեռաւ՝ կաչի ու ոսկոր գարձած, այտոսկերր դժնէ ցցուածքներով տնկուած եւ հրեսները գոգաւորած, փոսն ինկած։

Կով Առաքելը կու լար տեսակ մը աղիտաւոր ձայնով։ որումիջոցին դիրագծային ցաւազին կծկում ու գառն ծուլք չէր նրշմարուեր երեսը, թարթիչներէն հաղիւ թէ քանի մը վայրկեանն հեղ մը երկու կաթիլ տրցունք կը քմուէր կը կոթէր. միայն անծանօթ կեսդանիի մը թնծկանքն էր, կեզկրցն էր որ կը յատկանըէր իր կսկիծը ու լացի կը նմանցնէր զայն Մայոր՝ կուրծքը կը ծեծէր խելտյեղ, մոզերը կը փետտէր, զլուխը պատին կը զարնէր ու կ'ողբա՛ր իսկ հարսը՝ արդէն օտարացած անմիջապէս կարծես այդ տունէն ու բնտանիքէն, մէկ կողմ մը քաշուած, չիթը մինչեւ բերնին վրայ՝ անխօս կու լար, արցունքները կարկտհատի պէս կը թափէր գոգր ։ ձիկ մը անգամ չէր ելլեր չրթունքներէն։

Այդ մահէն ետք որ վճռագէս կը քայքայէր ընտանիքն ու կը փակէր օճախը, կով Առաքելին գյութիւնն ու տունը կարծես այլ եւս անիւսաստ գարձան. բաց բերան չկար որ չըսեր «Այդ խերսուզ ծերը՝ տղուն արեւն առաւ, իւշու կ'ապրի, ի՞նչ օր արեւ տեսալիք ունի ա՛լ . . .»։

(5) Հիւանդկախ, միւս քերեւ մը հազարցոյ:

Հարսը՝ քանի մը ամիս տոնանցը քով մնալէ ետք՝ հեռացաւ մարանցը տունը եւ վերջը կարգուեցաւ գնաց զեղը:

Մնացին նորէն էրիկ կնիկ. ու կով Առաքելը սովորականին պէս, իրը թէ երբեք բան մը պատճած չըլլար, ամիսինց նորէն իր հոգածութիւնն ու աղապատանքը տանը վրայ, այս անդամ բուրովին զատուած աշխարհէն, հոգիով փարած անոր։ Զմեռուան տիսուր ու մոայլամած օրերուն, միշտ իր թին ձեռքը՝ կը քրքրցը նէր ձինը, կ'առնէր մէկ կողմ՝ կր նետէր քչիկ քչիկ, կր փոռէր, կը լանցնէր անցքը, գուրգուրալով պատերուն վրայ։ Բայց տունը գերեզլանի մը տպաւորութիւնը կ'ընէր՝ ուր անձայն, անշշուկ կը մտնէին քնանալու այդ երկու վերջամինաց ծերունիները, մինչեւ որ առտուան լոյսը ժագէր, զրան ծխնին ճռնչէր, զառնար ինք իր վրայ ու զուրս գար ալեւորած մարդ մո, անիծապարտ ոգիի մը. պէս՝ հսկելու համար ուրուաբնակ, լոին ու կիսաւեր այդ չէնքին, հսկելու համար որ կենայ, որ ապրի բոլորէն ետքը, որ չփլի։

Գ.

Բնութեան մէկ կամչուտ անտարբերութեամբ՝ անպէս եղաւ որ աշխարհի մէջ այդ սեւաւոր ընտանիքէն մահուան ամէնէն աւսելի մոռածը Առաքելը րլլայ։ Տարիներ ետքը՝ եկար ատէն մը ուր միս մինակ մնացին ինք ու տունը, երբ կնիկն ալ մեռաւ ու կատուն անդամ հեռացաւ գնաց այդ երդիքէն՝ ուրիշ տնուորի մը զթութեանն ապաւինելու։

—Տէ՛ր, պէքարդ շա՛տ է կ'ըսէին թաղեցիները ամէնքն ալ . . .

Որովհնետեւ մարդ չէր գիտեր թէ ինչու կ'ապրէր այլեւս այդ աւելորդ մարդկային շուրքը, անտէր, անտիրական, անզգայ ու մահուան իսկ մոքէն, յիշողութենէն ելած։

Օտար ընտանիք մը մօտաւոր ազգականի անունով ժառանգորդ ներկայացաւ աղքատութեան ալդ, յետին մնացրդներուն տանն ու իր պարունակութեանը, մինչեւ որ վերջապէս թաղեցիք իրաւախոնութեան մը զալով տանը կիսուն եկեղեցին տէր ըրին, կէսն ալ այդ ժառանգորդ ճանչզուածներուն բաժին հանեցին, պայմանով որ Առաքելը պիտի պահէին ու ապրեցնէին՝ հող գերեզման ընելով զայն։

Ու բաժնուեցաւ տունէն՝ ինչպէս մորթու կը բաժնուի մարմինէն ու եղունգը միսէն. բոլորողին ապուշ կտրած էր այն օրը, լուս ու անզգայ՝ կը նայէր հեղ մը ասոր երեսը, հեղ մը անոր, երբ վերջապէս թեւէն բռնած առին աւարին զինքը. կու լա՛ր՝ մանկան մը աչքերով որքան գուցէ երբեք լազած չէր ո՛չ իր տղուն, ոչ ալ կնկանը դագաղին ետեւէն. տունը ալդ օրն էր աւրեր, ու զընաց քառակ, հոգեկան անգարմանմէի խշխիշով։

Այդ այնքան սիրելի խղիկը, այդ այնքան հոգտաարութեամբ, սրտով ու գորովով շրջապատուած սեւ գարձիկները՝ անցան ու րիշներու, վարձակալներու ձեռքը, որոնք օտարի մը պէս պիտի նայէին անոնց, հոգ չընելով փրթած սալի մը համար, տեղէն խախտած շաղախի մը, ոչ ալ ձմեռները, բնականաբար, պատերուն քովի ի վեր հաւաքուած ձիւներուն համար։ Ո՞ւր էր չին տունը. Կարծիս ինք իր վրայ կծկտած. արի ու սգաւոր՝ կը թնծկտար, կու լարան ալ, երթալով կը խարխիէր, կ'երերար, հովին ու քամին առջև կը կըլր. աւերանքը կը տարածուէր ու կը սպառնար իրեն։

Հեռանալին ետք՝ Կով Առաքեն ոլ հետզհետէ ինկաւ ոյժէ ու կարողութենէ, սպառնալիք մին ալ իր գլխուն կը կախուէր կ'ըստու. Բայց նորէն՝ ամէնէն սաստկաշունչ, փքալից առառներուն կը շարունակութեկեղեղի գալ տանր սիրուն՝ որպէս զի գոնէ անցած զարձած ատենը հեղ մը կարողանար տեսնել զայն. ու կը կենար ժամուն անկիւնը, բայր մարմին ծանրութիւնը կոթնցուցած երկաթածայր ցուպին՝ նայելով կուշտ կուշտ դէպի լքաւեր տունը, դիտելով նախ տանիքը, ւետոյ ցուիքները, պատուհանը, պատերը, մինչեւ ուր որ ձիւնէն չէր ծածկուած եւ կարելի էր տեսնել վերէն մինչեւ վար. ու գլուխը կ'երերցնէր, ինք իր զէմքան մը կը խօսէր, կը զժգոնէր, վատահօրէն յանդիմանութիւն մը կը մրթմրթար վարձակալներուն հասցէին՝ գտնելով զանոնք զէշմարդիկ, անսիրտ, անխեղ որ այսպէս անփութօրէն կը վարուէին իր սիրական տանը հետ։ Ականջ անգամ չէր տար իր քովերէն անցնող ժամուորներուն որ զեռ աղօթքի աւելցուքը իրենց պեսիերուն տակ, բարեպաշտութեան լուրջ փոթերը չշտկած իրենց դէմքին վրաւէն՝ ձեռքերնին կուրծքերնուն կը տանէին «Ողորմի Աստուած» բակլով իրեն։ Ցուրտը կը փէքր, օձի լեզուով կը խածնէր, կը կապրատանէր դէմքը, ձեռքերը, կարճ զպունին տակէն սոթուած վարտիքէն բաց թողուցած մերկ օրունքները, եւ ինք չէր զգար կարծես, գրաւուած իր տանը անմիմիթարական վիճակովը, գրաւուած անոր պատերովը՝ որոնց հետ կապեր էր երկար կեանք մը։ Կը դառնար կ'երթար վերջալիս, միշտ զլուխը երերցնելով, սրտնեղ ու վշտարից եւ ասիկա այնպէս կը կրկնուէր ամէն առաւտու ամէն իրիկուն, առանց երբեք տնդրագառնալու թէ կեանքն արդէն հայեր գացեր է սառուցի կտորի մը պէս, որմէ հաղի բըրդոն մը բան կը մնայ եւ որ իր կարգին անա կը հատնի, կը վերաջանայ յայտնապէս. զեռ խելքն ու միտքը այդ տանը վրայ էր, իբր թէ որմնազիրն ու հիւսնը նոր աւարտած, զուրս ելած ըլլային անկէ եւ ինք պիտի երթար հոն նոր ապրիլ ու սերնդագործել. սիրտը յաւիտենապէս երիտասարդ ու յաւիտենապէս անպար-

տելի՞ զեռ կը շարունակէր սիրել իր սիրածը՝ հին օրերուն հաւատ-  
քովը, հին օրերուն սիրովն ու վատահութեամբը:

Առառանց մէկն ալ ըսին որ կով Առաքեյն է մեռեր: Անա-  
կրնկալ բան մը չիար այս լուրին մէջ, բայց վերջապէս մահ մըն  
էր, երկար տարիներ տեսնուած ծանօթի մը գէմքն էր որ կը կորսր-  
ւէր, որ անդարձ պիտի երթար զէպի զիւացի գերեզմաննոցը:  
Յուղարկաւո՞ր, է՛ն, գանուեցան շատէն քիչէն, որոնք աւելի ի-  
րենց հոգւոյն համար անտէր մեռելի մը դադսզին ընկերանալ ու-  
ղեզին մինչեւ գերեզ լան, մեռնողին հաստիկից ու տարիքոտ ա-  
մէնքն ալ, կամ չ էկային երեսը խռութ չունցող, զործերնին  
ձախոզու ածներ: Աղ օրով վերջին անզամն էր որ Առաքելը պիտի  
անցնէր իր տանը զիմազէն: Դէմ լուսուն, կանուխ բերեր էին  
մարմինը և կեղեցին հոգին աւանդիլին ետք զիշերը երկար չսպաս-  
ցրնելով տան մը մէջ ուր ոչ մէկ սիրելի աչք պիտի լար վոան  
բնականարար: Եւ երբ զագազը փրթաւ ժամուն այն անկիւնէն  
ուրկէ սովորաբար կեցած ինք կը նայէր զէ պի իր տունը, վայր-  
կեան մը ամէնուն այ նայու ածքը՝ կարծես իրենին տեղ որ ալ  
խաւ արտծ էր այդ պահուն զարձաւ հօն, զէպի տունը: արեւ մը  
ինկեր էր անոր պատերուն վրայ: Կարմիր, անուշ արեւ մը, եւ  
տանիքին վերեւ, ցուիքներուն ծալրո դուզիներուն հաւերը կրկը-  
ռալով կը կացահարէին անհոգ, սոտքերով կը փռտէին հոգը: հոս ու  
հոն՝ խոնաւութենէն: կանանց խոտեր բուսեր էին ափ ափ եւ կը  
շարժէին հովին հանդարտօրէն: խեղճ անտէր տուն, որքան փոխ-  
ուեր, որքան սզաւոր էր:

— Հէյ սիտի ողորմած հոգի, կ'րոէին թաղին կնիկները պա-  
տուհաններէն ու կտուհներէն, հեղ մը գլոխդ վեր վերցուր ու  
զէպի տունդ նայիր . . . :

ՈՈՒԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

### ՍԱՅՅԵ ԾՐԸ

Հիր ու բըռոիկած արեւ մը հեռուն  
Կապտուակ երկնին ծոցը կ'արիւնի,  
Խոնց իրիկունն է որ երերներուն  
Խորհուրդ-ալերկն կ'իշն զողունի:

Կապտուակ երկնին ծոցը կ'արիւնի՝  
Ծըսեղ տրտմութեամբ վերցալոյս մ'անհուն.  
Ամէն ինչ, մարդի ի՞րև անզամ երգ մ'ունի  
Այդ մեծ պատկերին զգմայած պահուն:

Երժեղ տրտմութեամբ վերցալոյս մ'անհուն  
— Չերք հլակայ շահ մը կապոյց վիհին մէց —

Զուր կ'արդաւեսէ կեանը մայքերուն,  
Տենդազին, խօշ կեանի իր վազնովն անվերց:  
Զերք հրախայ ջան մը կապոյց վիհին մէշ՝  
Կը վառի արեւն. —ու վարն անձկազին՝  
Իղձի, տարփանին ու սիրոյ անշէց  
Կատակերգութեամբ կ'օրօրուի հոգին:

Ս. ՌԵՎՈՒՐԼԵԱՆ

### ՊԱՐԳԱԴԻԾ

Հայելչազիծ անուրմերկդ ու կուրծքիդ  
Ջրանոյշի փափկութիւն մը կը ծորի.  
Դեռ չը ճայած կը վախնան որ հեշտաւէս  
Դշուու պտոյց մը կ'ունենամ ճաւորդի,  
Ճազած կապոյց, կոհակաւես զգեստէդ:  
Թո՞ն ուսերուդ ժանեակեներուն ճեփենեմակ  
Փրփուրները վար բափրըփին շիր առ շիր,  
Ալեկոծուող ճաւակի խօշ, անառակ,  
Տատանում մը տաղով աղուո՞ր հասակիդ,  
Երկնակապոյց աչերուդ շինց լուրին տակ:  
Հրաշագեղ մարմնիդ անգայց զիծերուն,  
Համբուրումներն իրենց շնորհն են տուած,  
Դաշնութիւն մը կը ծածանի երերուն,  
Դեմքիդ բովին մինչեւ բումբերդ բափանցանց,  
Երազային հեշտանիներով առլցուն:  
Ծոծրակիդ շուրջ՝ ուր ուղուններ կը փրբին,  
Ուր ճերմակին սարսուող կայ գրգալի,  
Եւ ուր ոսկի անուրի մը պէս, լըռին  
Համբոյրներուս հրդեհը միշտ կը վառի,  
Տաւի հետի մը չէ լասուերած տակաւին:  
Դեռ չը մրոշինած եռութեանը մողական,  
Աննիւրական բաւշուրիւնը հոգեթով,  
Անմարդկային, կուսածաղիի դիրութեան  
Այդ անթերի կերտուածքը դիտելով  
Շատեր բերես երանութեան հաւատան . . . :

Ս. Ա. ՊԱՐՍԱՄԵԱՆ

# ՆԱԽՆԻ ԾՈՎԱՄԱՐՏԵՐԸ

## ԽԱՅՑՔԵՍՏԻՆ ՊԱՐՊԱՐՈՍԱ ՓԱՇԱ

(Նարունակութիւն)

Գ. — Պատերազմի նախերգանքը. — Խոյքէ ահին կ'անապարէ. Առօտևանք դեպի Առօտևաղազոսի կղզիները. Թօւնանի առմիջին միացումը. — Առաջին ձախողուած Վեհապանից. — Բուլվարի յուրական. մը. — Համեմատութիւն կրառու ոյժեալի:

Խայրէտին չի սպասեր որ գարունը վերագառնայ. Եւ քրիստոնեայ տորմիզը ժամանակ գտնէ հաւաքուելու. բնդհակառակը, կ'աշխատի ձեռք ձղել բոյոր այն ուազմական զիրքերը՝ որոնք կրանային նպաստել Արշակեղագոսին մէջ կատարուելիք նաւարին մեծ արշաւանքի մը եւ զոյն զիւրացներ. Աշնան մէջ, միջզեռ Օսմանաւատորմին երկու երրորդ մասը՝ Լութֆի փոշտի հրամանաւարութեամբ վասիրը կը զառնայ ձմեռը անցրնելու. Խայրէտին հարիւրի մօտ մեծ ու փաքը նաւերով կը շրջի եզէեան ծովին մէջ, կը նոււաճէ Շիրան, Փուրան, Բաթ Էօր, Նիս, Սթամբուլին, Եքինը, ահազին թուով զերի վարելով Մի՛ միայն եքին՝ 600) զերի կուտայ. Բոլոր այդ քաղաքները մոծ զիւրութեամբ կը զրաւուին. միանին Փարոս, Ասմիք.Փարոս, եւ Թին պատուարեր բնդզիմութիւն մը կ'ընեն Նայսոսի զուքը՝ թ. Դրան նպատակութիւն յաւանելով կը յաջողի պահել իր պաշտօնը՝ իր հարկածու իշխան. Օսմանցիք պէտք եղած միջոցը ունէին որին իրենց նուատորմը զօրացնելու, մանաւածող որ աշխատոզի մեծ պէտք այ ոլ չկար. Խայրէտինի բերած 15,000 զերիները սքանչելապէս կրնացին պատշաճիլ շինութեանց գործին:

Այս նկատումով, Ասութեան Ախուեյժան կը հրաժաւէ 1518ի նաւային պալքարը չակալ՝ մինչեւ որ 150 նաւեր կոզէ ու պատրաստ չըլլաւ բաց ծովը ելլերու. Բայց տափոր կը հասնի, եւ Կ. Պոլսոյ Նաւարանը հազի՞ թէ կանալ ձեր առաջին որերուն մէջ սկրսուած 40 նաւեր յաւճելու Խայրէտին անհամերէ է. կ'ուզէ օր առաջ սկսիլ իր արշաւանքը, մատածելով որ եթէ քրիստոնեայ միացեալ նաւատորմին հրամանաւարը՝ Անտրէ Տօրիա ժամանակ գտնէ Արշակեղագոսը գրաւելու, Եղիպտոսի եւ Սուրիոյ ժամանումները պիտի վտանգուին բացարձակ կերպով. Սալիհ.Ռէիս արդէն իսկ մեկնած պէտք է ըլլաւ Ազեքուանգրիուէն՝ 25ի չափ առեւ որտական նաւերու. ինկերակցւութեամբ. — ի՞նչ իմաստու պատառ թշնամի տորմիզին համար. «Յանի՝ առաջի՞ ք. կ'ըսէ Խայրէտին, անքան ապահոված պիտի ըլլանք թշնամին յազմանակը. ի՞նչ հարկ այս.

պէս աճապարանքով՝ հետեւ արար դէշ պատրաստուած նաւեր չի-  
նելու, երբ կոռւի միջոցին ո՛չ թէ միան ինծի օգուտ մը չպիտի  
ունենան, այլ նոյն իսկ իմ գործս պիտի զժուարացնեն. մի՛ աճա-  
պարէք, թողէ՛ք որ նոր սկսուած նաւերը աւար ոին իրենց յար-  
մար ատենին, 40 նաւերը զորս հիմակուց կրնաք ինծի յանձնել,  
իմ ունեցած 40 նաւերուս կը միացնեմ, եւ այդգանով կը նամ  
գործողութեանց սկսիլ: Այս իմաստուն խորհուրդը վերջ ի վերջու ի-  
րեն արժանի ընդունելու թէ՛ն մը կը գտնէ նաւարին վասչութեան  
կողմէ եւ նոյն տարուան (1533) յունիս ին, Խայրէտտին ճամբայ  
կ'նլէ իր 80 նաւերով:

\* \* \*

Սոդ ատենները, նաւարին գործողութեանց իր սկզբնաւորու-  
թիւն անխուսափելի իօրէն այցելութիւն մը պիտի տրուէր Արշիպե-  
ղակոսին: Օսմանցիք իսկոյն հոն կը փութային հարկերը հաւաքե-  
լու եւ գերի վարելու համար. բնակ օն է որ Խայրէտտին այ տար-  
բեր տեղ մը չպիտի առաջնորդէր իր նաւերը Այսպէս՝ Օսմ. նա-  
ւատորմը կը հասնի Վոլուի ծոցը՝ որուն ժուտքը կը գոցեն եօթը  
կղզիներ: Այդ կղզիներուն ամէնէն կարեւ որը եւ ցամաքին ամէ-  
նէն մօտը գտնուող է Սքիաթօն, պաշտպանուած ամենի ամ-  
րացով Իը որ անազնազ սնգուած ժաւոի մը վրայ հաստատուած րլ-  
լալով բոլորովին անառիկ գարձած է: Օսմանցի ծով սկալը այդ  
կարգի արգելքներու առջև կառող Խարդ չէ. իսկորու ցումուք զին-  
ուոր ու թնդանօթ կը հանէ. եւ եօթը որ, եօթը գիշեր տեսող կա-  
տաղի կոտէ մը վերջ բարձակ Խարդ կը գրաւէ ամուսը՝ որուն  
պաշտպաններէն գրեթէ ոչ ոք ողջ կը մնար. Խայրէտտին կատար-  
եալ մարդասիրութեանը կը վարուի Կողիին բնակիչներուն հետ,  
որոնք իրր նշան մը իրենց երախտադիտութեան՝ 3,400 թիսվարկ-  
ներ կը հայթայթեն Օսմ. նաւատորմին:

Յուլիսի առաջին օրերուն՝ 90 նոր նաւեր կը հասնին Պալոէն,  
20 նու ալ Սալիհ-Ռէիս կը սերէ որով կ'աւարտի Օմ. նաւատոր-  
մին վերջնական կազմութիւնը: Կը մնա ճամբաւ ելլի՛ ի ինզիր  
թշնամի տորմիզին: Բայց տակաւին չմնկնած, Խայրէտտին կը  
զարնէ Արշիպեղագոսի կղզիներուն մեծագոյն մասը, եւ հարկ կը  
հաւաքէ անոնցմէ. Սքիաթօն, Թին, Սէրֆօ եւ Անտրօն՝ 8000 տու-  
գաթ կը վճարեն: Կը զարնէ նաեւ Կրէտէն որ Վենետիկի ձեռ-  
քո կը գուշւէր աւգ ինչոցեն, եւ Հնդապետութեան ամէնէն կա-  
րեւոր սոսոզուածքներէն մէ կը կը նշառուէր Կը զարնէ տակաւին  
Սքիաթօնթօն, Բյուրօնիան Աթոնցոն, ու կ'արշաւէ յալիմադրան:

Այդ միջոցին՝ քրիստոնեայ նաւատորմիզը հազիւ թէ մնծ զըժ-

ուարութեամբ կը հաւաքէ իր ոյժերը։ Նախապէս՝ միայն 167 ցըռ. կանաւէ կը բազկանայ, 81ը վեհնետիկի, օնք Հառմի եւ 30ն ալ Սպանիոյ կող և զրկուած։ Կարողոս Ե.՝ վերջին պահուն կը զրկէ նաեւ 50 երկրորդական նաւեր՝ որոնք 10,000 գինու որ կը բերեն իրենց հետ։ Ամէնէն արժանահաւատ աղբիւրներու վրայ հիմնուելով, կարելի է հետեւեալ կերպով սահմաննել Քիստոնէից ոյժը։ — 59-60,000 զինուոր, 105 նաւ եւ 2594 թնդանօթ։ Իր կարեւոր պարագայ մը պէտք է յիշատակել սա թէ թշնամի նաւատորմին իւրաքանչիւր մասը առանձին նպատակ մը, առանձին արդիւնք մը ունէր հետապնդելիք, ինչ որ շարունակ անվերջանալի ու կործանարար բանակցութեանց տեղի կու տար։

Սկզբամբ՝ որոշուած էր Քօրֆուի առջեւ միանալ, բայց շատ գանգազօրէն միայն տեղի կ'ունենալ, այդ ծրագրուած համախմբումը։ Ամէնէն առաջ կը հասնին Վեհնետիկցիք։ Բէզարովի տեղ՝ որ իր ասպարէզը լրացուցած կը նկատուէր, վեհնետիկեան նաւերու հրամանատարութիւնը ստանձնած էր Վէնչէնցօ Քորէլյո։ ծերակատը մեծ հաւատք ունէր իրնոր ծովս սկզբ ալին վրա։ Յունիս՝ 7ին՝ Աքիլէի Պատրիարք Մարքո Կրիմանի ալ Քօրֆու կը բերէ պապական նաւերը։ Բայց ամիս մը, երկու ամիս կ'անցնի եւ սպանիական նաւերը չեն երեւար։ Անորէ Տօրիա մէջտեղ չկայ։ Հաւաքուած նաւերը՝ ձանձրացած՝ ապսհովուած մանաւանդ Խալրէտոինի բացսկալութենէն, կ'օրոշն տօպատակութեան մը ձեռնարկել ու կ'իջւեն Արթալի ծոցը՝ որուն մուտքը պաշտպանուած է Բրէվէզափի նշանաւոր ամրոցով։ Դարեր առաջ՝ ճիշդ արդ տեղ շիջած էր Անթօնիոս սի բազզը։ Վեհնետիկցւոց ու Պապին նաւերը շատ ամենի ուժ մը չեն ներկաւացներ թէեւ, մանաւանդ պապական նաւերը վերջին ծայր գլւշ կազմակերպուած են, բայց թշնամին բազակաւութեսն չնորիւ։ արշաւ անքը կը կատարուի անարգել։ Կրիմանի՝ ցաւաք զինու որ կը հանէ, կ'առապատանէ բաւական տեղ, սակայն Բրէվէզափի տոնի, կը ստիպուի կանգ առներ։ Ամրոցը երբեք յանկարծակիի եկած չերեւար, ընդհակառակի՝ ոզմայլելի եռանդով մը կը պաշտպանէ ինքզինքը։ Նաւերուն թնդասնօթաձգութիւնը անպատասխանի չի մնար, եւ ամրոցէն արձակուած առաջին հարու ածներուն իսկ պապական նաւերէն երկու նաւապետ ու բազմաթիւ սպաններ կը սպաննուին։ Կրիմանի՝ կը ռւի եղանակը կը փոխէ. զինու որները կը մօսեցնէ ամրոցին եւ կ'աշխատի յարձակամբ առնել զայն, բայց զուր տեղը։ Բոլոր յարձակութերն ալ ետ կը եղուին, զինու որները չեն կրիմար գրաւուած նոն իսկ մէկ քալ տեղը պահել։ Կրիմանի՝ կը հասնայ իր ձախողուածը եւ իմաստութիւնը կ'ունենայ ժամանակին ետ քաշ-

ուելով Քօրֆու վերտղառնալու, ինչ որ անհրաժեշտ էր իր նաևես բր նորոգելու եւ վիրաւորեալները դարմանել տալու համար։ Զախողուածր սակայն զէշ տպաւորութիւն մը առաջ կը բերէ, եւ ալ աւելի կը զուացնէ Օսմ. զինուց համբաւու։

Վերջապէս սեպտ. նին՝ Քօրֆուի զիտանոցները կը ծանուցան Անտրէ Տօրիայի ժամանումը։ Փաթորիկը սակայն պատճառ կ'ըլլայ որ սպանիական նաւերը նոյն ամսուն 22ին միայն միանան դաշնակից տորմնոցին։ Տօրիա՝ հրամանատարութեան բաժանումը կ'ընէ, նաւախումբերը կը հազարերպէ եւ ձեռք կ'առնէ ընդհ։ հրամանատարութիւնը այդ 200ի մօտ այլ եւ այլ տեսակ նաւերուն, որոնք ամէն ժամանակի համար ծովափին արտաքու կարգի ոյժ մը կրնան նկատուիր Իսկ Խայրէտտին հազիւ թէ 122 գործի գալիք նաւեր կրցած է հաւաքեր Թշնամիին նաւազին ոյժը թրւական շատ զգալի առաւելութիւն մը ունի իր վրայ բայց ատոր փոխարէն՝ իր շուրջը խմբուած են ժամանակին ամէնէն անուանի ծովու մարդիկը, ամէնէն նշանաւոր ու յանդուզն ծովապատակները, ինչպէս՝ Թօրդոււտ (Քրիստոնեաներու ծանօթ՝ Տրակութ անուամբ), Թատաք, Կիւզէճէ, Սինան, Սալիւթէիս, եւն։

Խայրէտտին՝ եթէ չէ կրցած ոգտուիլ Տօրիայի յապաղումէն՝ և անջատաբար զարնել թշնամի տորմնոցը, պատճառը սա է որ ինք ալ այդ միջոցին սովորուած էր Եէկրէքօն մնուլ, պաշար ամբարելու, ու մասնաւորաբար պիսիքի ի պատրաստել տալու համար։ Կրրիմանիի կողմէ Բրէվէզալի զէմ կատարուած յարձական լուրը հոն կը հասնի իրեն, ու բնականաբար խոսքը կը մատնէ զինքը։ Սակայն առանց իրար անցնելու, իսկոն հնատազութիչ նաւեր կը զրիէ Աղրիական ծովը, Արթայի ծոցին մէջ գտնուող եւ համբաւուոր ամրոցը պաշարող նաւերուն վրայ գաղափար մը ունենալու համար։ Հետազոտիչները՝ Կրիմանիի 40 նաւերը միայն կը տեսնեն եւ այդպէս լուր կու տան Խայրէտտինի, որ ալ չի վարանիր։ Առագաստները կը պողոսին, եւ բովանդակ տորմնոցը զէպի Աղրիական ծով զէպի Բրէվէզու կ'արշաւէ սրբնթաց։

(Շարունակելի)

Ա Եր ցաւակցութիւնները կը յայտնենի «Բիւզանդիոն»ի Skr եւ Skorkն Բիւզանդ էիֆ. Բէշեանի, ինչպէս նաև ծանօթ հրապարակիր Էւենն էիֆ. Քիրիշճեսնի, որոնցմէ առաջինը իր Տոյրը (Տիկ Աղաւէնի Ճկվահիրճեան) եւ Եւկրուդն ալ իր հայրը (Տիգրան էիֆ. Քիրիշճեան) կորսնցնելու դժբաղպութիւնը ունեցան։

# ԱՐԴԻ ՅՈՅՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

—~~❖❖❖~~—

(ԵՐԵՐՈՒԹ ՅՈԴՈՒԱԾ)

Սառեւ կը հրատավելիք եւլուրդ մասը այն ուսումնախռութեան՝ զոր  
երիտասարդ Յոյն գրող մը՝ Պ. Ա. Մէլա՛րինու՝ մեր խնդրանելին  
փայ պատրաստած է յատկապէս «Ծաղիկ»ի համար։ Եւրուդ յօդ-  
ուածով մը՝ զոր պիտի հրատավելիք մօս առենէն, Պ. Մէլարի-  
նոս պիտի աւարտէ իր ուսումնախռութեանց այս շար՝ որ մէկէ  
աւելի օսկեկան կրզմեր ունի մեզի համար։

Պէտք էր լուսաթեամբ տնջնէինք Բանայուղիս եւ Ալեքսանտր  
Սուձօի անուններուն վրաւէն, որոնք անցեալ գարուն սկիզբները  
ծաղկեցան, եթէ երբեք նկատի չառնէինք այն անհուն ոզդեցու-  
թիւնը, զոր իրենց ատունին գործեցին Ասոնք իրենց բալոր ժամա-  
նակակիցներէն շատ աւելի հանրածանօթ եղած են, և մինչդեռ  
Գալիսու որ Ասումաս անշուք կը մնաւին, ամէնուն բերանն էր այդ  
երկու «տիէթանթիշնե, ուն անունը Տակ սին կոն չատ մը հին  
զլուխներ, որոնք չեն կրնար համոզուիլ թէ Ա. Սուձօ մէծ հանձար  
մը չէ եղած։ Ֆէնէրցի ազնուատոնմիք ընտանիքէ մո սերած այս  
երկու եղբարիները, — որոնք չուտ ինսամուած գաստիարակութիւնն մը  
առած էին, գրականութեան սիրողներէ աւելի բան մը չեղան։ Ի-  
րենց ստանաւորին մէջ բնաւ չի նշառուիր քերթողական ճշմա-  
րիտ, հուրր կոմ ան իսկատպ ութիւնը որ կենսական շեշտ մո պի-  
տի տարիրենց գործին Բանալոցիս Ասուծու ուրիշ բան չէ բրած, եթէ  
ոչ կարգ մը տկար հետեւողաւթիւններ Պարրուի, Համարթիւնի, Հիւ-  
կուի եւ ուրիշ բանաստեղծներու, մինչդեռ եղբարր՝ Ալեքսանտր՝  
իր մէջ գտնուած երգիծաւաւ թագուն տաղանդը չկրնայով հաս-  
կրնար, մի միայն զիւցաղներգութիւններ փորձած է գոեւ, որոնք  
կեղծ ու տաղտկալի գուծեր են միայն թէկու երգիծարանի մէկ քանի  
ողուոր գիւտեր որած է, բայց շափուզանց չփառած «տիէթ-  
թանթ»ի գրականութեամբ չուող ինկած է Պէրանմէի եւ նման-  
ներու հետեւողաւթիւնն մէջ։ Հետեւ աբար չէ կրցած պէտք եղա-  
ծին պէս արժեցնել իր երգիծարանի իսկատի զիւտերրու

Աթէնքի համար ալ հկած էր սակայն ժամանակը (1850) ներ-  
շրնչուելու զուրսէն հասնող գրական ձայներէն իր նոր բանաս-  
տեղծները տակաւ կը սկսին իտէալ կուսերու անարատ շնորհները  
երգել։ Այն ատեններն են, երբ Աթէնքի Համալսարանը կը հաս-  
տատէ բանաստեղծական մրգումնուն որոնք սակաւն մազի չափ  
անդ ամ ստուռ ուծ չեն հերիէն բաւաս սեղծութեան վերածնումին,  
քանի որ անոնց մէջ պատկանած բանաստեղծներէն ոչ մէկուն ա-  
նունը կրցած է ապագային անցնիլ։ Քսսիշները՝ Համալսարանին

ուսուցչապետները րլլալով. ամէն բանէ տռաջ աշխատած են այդ մրցու մներէն վտարելու ժողովրդական լեզուով գրուած ու եւ է քերթուած, որով պատկուելու փառամիրութիւնը ունեցող նոր քերթողները կահաւ ակամա, հաւակարուած են մէկ կողմ թողուլ «րաբին լեզուն», մրցումին պալմաներուն հաւակերպելու համար Այդ է պատճառը, որ Համալսարանին մրցու մները աւելի մնաս յառաջ բերած են քան բարիք, եւ չպիտի մոռնամ այն մէկ քանի բանաստեղծները որոնք եթէ Համալսարանին յոսի ազդեցւթիւնը կրած շրլաւին, պիտի կրնալին անկորուաս մնալու սահմանուած էջեր ձգել մեղին Ասանց է մէկն է Զարէութա բանաստեղծը, որ քննադատներուն կողմէ իրո օրինակ անձնաբարուած Ա. Սու ձօի եղանակով եւ սոսկ «պակուելու համար» զրուած քանի մը զիւցաղներգական քեռմուածներ յօրինելէ ետք, մատամիրումի մի մէկ վայրկեանին, մեղի ձգած է մէկ քանի կտորներ, խոր ու անկեղծ մելամալզութեամբ ու ծաւրայեղ խանդաղատանքով զեղուն:

Այս մրցու մներուն քննիչներէն մէկն ալ եղած է Ալեքսանտր Ռիանկապէն՝ Համալսարանին հնախօսութեան ուսուցչապետը, բանաստեղծական մեծ յաւակնութիւններ ունեցողքերթող մը ինքն ալ: Ռիանկապէն բաւական լայն հմտութիւն ունեցող անձ մը, է եղած, ծանօթ եւրոպական լեզուներու մեծ մասին, քաղաքագէտ, հնախօս, բայց միջակ բանաստեղծ: Իր ամբողջ գործը, որ չեմ զիտեր քանի՛ հաստափոր ութածալ հատորները կր լեցնէ, կր պարունակէ քննարիգական բանաստեղծութիւններ, տրամերգական զրոյցներ, տոռամներ, կատակախաղեր, երզիծական կտորներ, ամէն լեզուներէ թարգմանութիւններ, գրեթէ ամբողջ աշխարհ մը: Ճշմարտապէս ժիր այս մարզը ամէն բան ընելու պակասութիւնը ունեցած է եւ նշանակելի ոչինչ կրցած է թողուլ:

Ուրիշ քննադատ ուսուցչապետ մը եղած է Տ. Պէրնարտաքիս, հեղինակը զանազան տրամերգութիւններու որոնց մեծագոյն մասը յաջողութեամբ ներկայացուած են: Այս ծերունազարդ գրագէտը, որ հիմայ քաշուած կեանք մը կ'ապրի իր ծննդավայր Միտիլի մէջ, Համալսարանին ամենէն լուսամիտ ուսուցչապետներէն մէկն էր: Եւրիպիդէսի գործերուն մէկ շատ խնամուած հրատարակութեան համար գրած յառաջարանը անազին աղմուկ հանած է եւ իրական յաջողութիւն մը գտած բովանդակ գիտնական եւրոպայի մէջ: Բայց իրը ճշնարիտ բանաստեղծ, պզտիկ արժէք մը ունի Պէրնարտաքիս, եւ իր զիտուն յօրինուածութեամբ տրամերգութիւնները, որոնց մէջ կէտ առ կէտ հետեւած է զասական կանոններու, եւրիպիդէսի գործերուն պարզ նմանութիւններ են միայն, եւ չառ մեծ սկանչացուած մը չեն պատճառեր:

Ասոնցմէ զատ, Համալսարանին մրցումները մեղի ճանչցուցած են նաև ուրիշ երկու անուններ՝ որոնք կարծես ճակատագրին միեւնոյն հարուածին տակ կը ած են, վասիլիատիս եւ Բաբարիկօրուոս, երկուքն ալ շատ երիտասարդ մեռած։ Ասլահովարար այս երկուքը տարբեր բաղդի մը եւ տարբեր փառքի մը պիտի արժանանային, եթէ երբեք բնուրած չըլլային մաքրասէրներու չոր ու տժգոյն լեզուն, որ Համալսարանին մրցումներուն համար պարագաւորիչ գարձուցուած էր Ասկէ զատ, Վասիլիատիս մոլորած է շափազանցուած բօմանթիզմի մը մէջ։ Միւսը՝ շատ անկեղծ եւ շատ խոր գործեր ունի. եթէ Կանխահասօրէն չեռները թերեւս ժողովրդային լեզուին հակէր, եւ կարենար իւաւ բերել իր բովանդակ իսկատապութիւնը, ինչպէս նաև իր ձեւին արուեստագիտական կատարելու թիւնր Հակառակ իր կարծատեւ կեանքի։ հակառակ մանաւանդ այն միջամայրին՝ որուն մէջ ապրեցաւ, Բարարիկօրուլոս ձգած է շատ մը անմռանալի քերթուածներ, որոնք նորհելլէն զրականութեան մէջ մաքրասէրներու լեզուով գրուած միակ ընդունելի գործերը պիտի մնան։

Համալսարանի մրցումներուն մասնակցող երիտասարդ բանաստեղծներուն մէջ, 1860ի ատենները, երիտասարդ մըն ալ կար՝ որ անզամ մը միայն քաջութիւնը ունեցաւ իր գործերէն մէկը յղելու մրցումները վարող ալդնորորինակ կեղծաւորներուն, եւ չուտ հրաժարեցաւ պատկաւորի փառասիրութիւններէն, նկատելով թէ ճշմարիտ բանաստեղջը իր հիացողները միայն ժողովուրդին մէջ պէտք է փուտէ, քանի որ ժողովուրդը միայն կրնայ զինքը հասկընալ ու սիրել: Այս քերթողը՝ որուն անունը ամրող շրջան մը լեցուցած է, եւ որ Յոն բանաստեղծներու ամէնէն ժողովուրդականը եղած է, Աքելլէս Բարասոքօսն է: Երգած է Յոն ժողովուրդին բոլոր ուրախութիւնները, բոլոր լուզերը, անկեղծութեամբ մը որ շատ հեղ կը յուզէ մէզ: Եւ սակայն արուեստագիտական կատարելութիւնը կը պակի իր գործերուն մէջ, որոնցմէ հազիւ թէ պիտի մնան քանի մը երգեր՝ զորս ժողովուրդը բերնուց սորված է արդէն: Բարասօս ուզզ սկի ժառանգորդն է Վալատորիտիսի զիւցազնական քնարին, եւ ձգառած է անոր զծած արահետներուն հետեւիլ, թէեւ ոչ անոր բարձրութիւնը ունեցած է, ոչ ալ յանդըգնութիւնը:

Մեր պեղին այս շփացած տղան՝ բօմանթիզմի շրջանը երկարեց մինչեւ 1895, իր մահուան թուականը: Իր մահը ճշմարիտ յուզուն մը առաջ բերաւ, եւ մեր ազգը կարծեց թէ անոր հետ մեռաւ նաև մեր բանաստեղծութիւնը: Բերնէ բերան՝ առ խօսքը միայն կը պտուտքէր: «Բարասօս ա՛լ չկայ, Բարասօս մեռաւ»: Ծատ շքեղ

եղաւ իր յուղարկաւ որութիւնը. ոչ մէկ բանաստեղծ երբեք կրցաւ այդօրինակ վառքի մը արժանանալ. բոլանդակ մայրաքաղաքը մասնակցեցաւ յուղարկաւորութեան թափօրին, զոր ստուարացնող ամբոխ անկեղծ արցունքներ թափեղ, եւ իրաւա՛մը, որովհետեւ դէպի գերեզման կ'առաջնորդէր եթէ ոչ իր մեծագոյն բանաստեղծը, գոնէ իր ամէնէն աւելի սիրուած ու վառվառուն քերթողը։ Լայնակուրծք եւ արծուի աշոււրներով օժտուած բանաստեղծն էր ան, որուն մէջ կը միանալին Յոյն ցեղին բոլոր յոյսերն ու ցաւերը, եւ որուն մահուամբ՝ գիւցազնական քնարը թերեւս առյաւէտ կը ծածկուէր սեւ շղարշով մը։

Այդ շրջանին լաւագոյն եւ իր տիտղոսին կատարելապէս արժանի քննադատոր եղուծ է Էմիանուէլ Ռոխտիս, մեր ամէնէն սրամիտ զրողը, ու նոյն ատեն պատուական արձակագիր մը՝ որ այնքան խստօրէն քննադատած է տակաւին չկազմուած բանաստեղծներու անորոշ գործերը պսակողները։ Իր երիտասարդութեան առաջին տարիներուն մէջ գորս է րօժանթիք վէպ մը՝ «Յովհաննա Պապու հիւն» որ հոչակաւոր գարձաւ իր անդիմագրելի հուօրին եւ իր պայծառ ու ախորժելի ոճին համար. այդ գործը մինչեւ այսօր կը կարդացուի նոյնքան հաճուքով։ Ասկէ զատ, հրատարակած է նաեւ զանազան յօդուածներ՝ ընդհանրապէս թափանցող նրբամտութեամբ մը եւ հրապուրիչ ոճով գրուած կարեւոր ուսումնասիրութիւններ, զորս վերջէն՝ «Բարէրկա» անունը կրող մասնաւոր հատորի մը մէջ ամիսոված է։ Ռոխտիս չուտով քաշուած է գրելէ, առարկելով թէ գործածուած լեզուն, այսինքն մաքրասէրներու լեզուն, չափազանց աղքատ ըլլալով կ'ապականէր մնը գրականութիւնը ու կը խաթարէր մեր գրողներու մեծագոյն մասին տաղանդը։ Պէտք չէ մոռնալ որ այս գնահատութիւնը ընողը նոյն ինքն այդ լեզուին ամէնէն կարող վարպետներէն մէկն է, միակը Բարատիամանթիսի հետ որ լեզուական ուղղութեան երկու հակառակ կուսակցութեանց հաւասար յարգանքին արժանացած է։

Երկարաւու լուսթիւնէ մը վերջ, Ռոխտիս 1893ին հրատարակած է իր համբաւաւոր «Կուռքեր»ը, լեզուաբանական ուսումնասիրութիւն մը որ այնքան յստակ փաստերով կը քննէ մեր լեզուին այս կնճուտ հարցը, եւ որ պապանծեցուց սծ է լոլոր իմաստակները։ Ոյդ գործը մահացու հարուած մը եղաւ սքոլասթիք լեզուին համար, ու նոյն ատեն ամէնէն նշանակելի աստուածացումը կենդանի լեզուին։ Թէեւ Փան Բափթարիի «Ուղեւորութենէն» վերջը հրատարակուած է, սակայն կրցած է անկէ չա՛տ աւելի կուսակցներ խմբել իր շուրջը, շնորհիւ իր լեզուին նրբութեան եւ այն սուր հեգնանքին՝ որով մաքրասէրները օպէւելի կը զարձնէր։

Գիրքը մաքուր, անստղիւտ լեզուով մը գրուած էր, հետեւ արար՝  
ժողովաւրդը վաստահօւէն կը կարդար զայն, կը համակրէր պաշտ-  
պանուած լեզուին ու վերջի ի վերջու անոր կը յարէր կատարեալ  
հաւատոքով Միշշեռ Բախարիի գոռնձը՝ ժողովրդական լեզուով  
գրուած բլալուն համար՝ խորթ կը թուէր իրը բանազրուած զիրք  
մը. նոյն իսկ չատեր չէին ուզեր անոր ձեռք զպցնել:

\* \*

Արդի շրջանին հասնելէ և մեր ուսումնասիրութիւնը վերջա-  
ցրնելէ առաջ, պարտաւոր ենք անգամ մըն ալ մեր աչքերը զար-  
ձրնել զեպի Յուի կան կղղիները՝ որոնց մէջ. իրենց օձախը քաշ-  
ուած երկու բանաստեղծներ պիտի զտնենք, կասքարամես եւ  
Մարքօրաս Առաջինը՝ որ երեք տարի առաջ մեռած է, մեր միակ  
ճշմարտապէս երգիծ տրան բանաստեղծն է: Իր քերթողի աւիւնը  
(verve) հրապուրիչ է ու կճող, եւ երրիմն մինչեւ անբարոյութեան  
սահմաններուն կը հասնի Այս հազուագիւտ տաղանդը զրեթէ ան-  
ծանօթ մնացած է, մինչդեռ նուազագոյն արժանիքով երգիծարան  
մը՝ ժոու Սուրբս՝ իր ծաղրալից (burlesque) ոճով, ու մանաւանդ  
իր խառնամիսոր լեզուով շատ աւելի հիացողներ զտաւ եւ յաջո-  
ղեցաւ գրաւել ապուշներու ամբողջ երամ մը: Միւս բանաստեղ-  
ծը՝ Ժարքօրաս, տակաւին մինչեւ հիմայ քաշուած կեսոնք մը  
կ'անցրնէ Քօրֆուի մէջ. Յսրգելի ծերունի մըն է, բարեկամն ու  
աշակերտը մեծանուն Սոլոմոնի. միշտ հեռու մնացած է մայրաքա-  
ղաքէն եւ գրական աղմուշներէ, իրեն վերապահելով իր արուես-  
տը, ու փայտիայելով իշխատակը վարգետին ինչպէս նաեւ քանի մը  
անհետացած նմաններու՝ որոնք Քօրֆուի բանաստեղծութեան ոս-  
կեզարին վերյուշումը կու տան իրեն: Մարքօրաս՝ կատարեալ  
վարպետ մըն է, Սոլոմոնի միակ ճշմարիտ աշակերտը Երիտասար-  
դութեանը միջոցին գրած է բաւական երկար ու շատ նշանաւոր  
քերթուած մը՝ «Երգումը» խարխափուն քայլերով հետեւ ողութիւն.  
մը Սոլոմոնի թողած հետքերուն, թէեւ օժտուած շատ մը ազեք-  
սանդրեաններով՝ որոնց կրցած է տալ ճիշդ ան արուեստագիտա-  
կան նշանակութիւնը՝ որ վարպետին վերջին գործերը կը յատկա-  
նչէ: Այս քերթուածէն զատ, գրած է նաեւ շատ չնորհալի ու  
հրբեմն ալ շատ խոր երգեր: Այդ պզտիկ քերթուածներէն մէկը՝  
«Մեռած աղջկան ողբը»՝ կատարեալ հրաշակերտ մըն է:

Ահաւագի անոր սկզբաւորութիւնը. —

Ով ամենազեղիկ տէխարն, որչափ եռանդով, — Մրցիս մէջ կը զզամ ենք.  
— Քու Ապրիլի սիրո մտիկ կ'ընեմ, — Կետզմանիս խորեն:

Ծաղիկներուն հետ' զորս մարզը կը հասցնէ, — Օ՞հ, ո՛ւր էր քէ ես ալ, —  
Զիս օքապասզ եօթին մետին, — Դաւս պարկայի վաւոյի մը պէս:

Եւ եթէ իրը վերջին անուն, յիշենք նաեւ Վիքէլասի անունը, ներկաւացուցած կ'րլլանք երէկի դրականութիւն բոլոր կարեւոր գէմքերը՝ Վիքէլաս՝ հեղինակն է քանի մը պարզ եւ առանց յաւակնութեան բրուած բանաստեղծութիւններու։ Ասոնցմէ զատ, գրած է նաեւ բաւական լաւ նորավէպեր՝ որոնք յոյն նորավէպը գէպի պարզութիւն եւ ճշմարտութիւն մղած են, յատկութիւն մը՝ զոր Ռամակապէ եւ իրեն հետեւողները սպանած էին, եւ որուն գերեզմանը եղած էր «Եանօս Վիքաս» վէպը։

Քիչ մը արագօրէն անցանք այս երկու գլուխներուն վրայէն, հասնելու համար արդի շրջանին, որուն ուղղութիւնները բաւական այլազան են, եւ որուն եռուղիոը ապագայ արշալոյսը կ'աւետէ մեզի։ Սյդ շրջանը պիտի ներկայացնենք աւելի լայն դիմերու մէջ եւ աւելի մանրամասնութեամբ, որովհետեւ բազմաթիւ գործեր ունինք ձեռքերնիս, եւ անձամբ կը ճանչնանք անոր ծընունդ տուող գրողներէն մեծագոյն մասը։

ԱԲՈՍԹՈԼՈՒ ՄԷԼԱՔՐԻՆՈՒ

## Ե Գ Ի Ւ Տ Ն Ե Բ

### Մ Ա Յ Ր Ը

Երկու կամ երեք անցորդ, —իր հապշտապ գնացքին մէջ վայրկեան մը կանգ առնող գործի մարդ, կողով սրարձ յամեզող գնչու, ու փոքրատի ստահակ մը, —հաւաքոյթ մը կազմեր են լոին ու լըքուած փողոցին անկիւնը, փլիլկած ցածկեկ պատի մը տակ, եւ անշարժ գետինը կր դիտեն։ Հազիւթէ մերժ իրարու երես կը նային, կարծես խոստովանելով թէ անզօր է իրենց խղճահարութիւնը, եւ թէ իրենք անբազդ հանդիսականներն են եղեական ներկայացումի մը։

Ցածկեկ ու փլիլկած պատին տակ այդ լոին ու լքուած փողոցին, ուր ամէն ինչ անդ յրրութիւն է ցերեկուան համասիիւռ, յորդ արեւուն տակ, անորոշ աղբերու, ցրցքնուած քարերու եւ տաք փոշիներու մէջ, կոնակին վրայ տղաւ մը պառկեր է, զեռ խաղերու տարիքը ունեցող մեծ գուխով, եւ աղաղուն մարմինով տղայ մը — ախտի մը ժառանգութիւնը — զոր լուսնոտութեան նոպայ մը զգեաններ է կոչտ հարուածով մը, ու կր թալթի՛ փոշիի պատիկ մրրիկ մը յարուցանելով, աղու ու կեղտի մէջ թաթաւելով իրեն պատշաճեցուած այլանդակ հաղուատները։

Կին մը, իր մայրը, մանկամարդութեանը մէջ արդէն իսկ թօշ-նահար ու անճանաչ, ինք ալ իր ձեւէ ելած ու գունատած շրջա-զգեստին քղանցքը կր փոէ զաղրալիր զետնին վրայ, կուզիկ լրած իր զաւկին քով, եւ ահարեկումով մը որ սակայն ընկրկիլ չի տար իրեն, կը ջանայ վեր վերցնել, գրկել զայն, Բայց, անջիղ ու ան-սոււազ կին, չի կրնար, իր անգոյ ոյժերուն կ'ապաւինի, կը տքայ, սնունդի զրկանքէն ու աշխատութեան բեռէն յօգնած իր թեւերը անոր մէջքին կ'անցընէ, ու չի կրնար, Որովհետեւ տղան կ'ընդ-դիմանայ՝ ջղաձգութեան մը տենդահար պայքարովը, անզսպելի սարսուներու գալարեցնող յորձանքի մը անձնատուր:

Ու կը ձէ կատաղօրէն, մարդկային այդ խեղճուկ շինուած-քէն գեր ի վեր կատաղութեամբ մը՝ որուն աղբիւրը ուր է, չես դիտեր:

Անցորդները պղտիկ այլ այսահարային ներկայացումի մը հան-դիսատեսներն են եղած, իրենցմէ ոչ ոք կ'ուղէ մօտենալ մատա-զատի լուսնոտին, որ, գէմքը այլափօխուած, աչքերը լեցուած պղպջացող արցունքներով, շրթունքներուն անկիւնը թեմիւրէն փրփրած, ոտքերը զետին կը զարնէ, քարերուն կ'իջեցնէ, մէկ ոտ-քը միւսին հտեւէն, մերթ երկուքը միեւնոյն ատեն, որպէս թէ իր մսի հէզ կտորը շարչարող անհուն ու բղքաիչ ցաւ մը, սոսւր գամ մը կուլ տուած րլլալու ցաւը, — զինքը տանջէր, որպէս թէ խարոյկ մը զինքը բոցավառէր:

Բայց ահա մայրը, իր յետին ճիգերուն մէջ, ինքնավար ոյժով մը կը յաջողի նուածել զայն, եւ իր ծունկին վրայ առնել, իր ան-գործօն թեւերովը ադյցաք մը կը շինէ ու իր զաւակը կը կապան-քէ. Բայց լուսնոտին պոչչտուքները նուազած են՝ եւ աստիճա-նաբար լացի ու թզկիւններու փոխուած. հիմայ հանդարտ է, ու ոտքերը գետին չի զարներ:

—Մանչս, — կը մնջէ մայրը՝ դողդողցող ձանով մը, կարծես չլսուելու վախովը, եւ իր հոգիէն շեշտ մը գնելով այդ մնջիւնին մէջ, — մանչս :

Ու հետզհետէ իր ցամքած կուրծքին կը մօտեցնէ իր մանչը. երեսր անոր գէմքնէ կը դպջնէ ու կէս մը կ'օրօրուի անոր վրայ: Եւ կարծես իրմէն բառող, զինքն իսկ յորդող անսպառ գորովով մը կ'ողողէ զայն: Դէմքը, մեռելազոյն, եւ զարմանալիթէն զրաւիչ ու ցնցող ստուերագրութեամբը կնոջ ական տառապանքներուն, մօր մը աղապատանքին, աստուածային օծութիւնը կը կրէ: Իր զա-ւակը վտանգէ մը ազատած է, եւ ինք կը հրճուի, ներքին խոր հրճուանքով մը, որ վայրկեան մը իր գետին յառած կիսա-խոռի աչուները կը փայլեցնէ արցունքին ցոլքովը: Միջոց

մր, այդպէս անդրիացած կը մնայ, մինչ դէմքին վրայ որուն ցաւազին արտայալոռւթիւնը զինքը անգերազանցելիօրէն կը մայրացընէ, հետզետէ աւելի որոշապէս կը կեդրոնանայ խանդաղատանքը, որ իր էութեան ամէն մասերէն կ'երկարի, եւ որ անասելի վշտի մը մէջէն կը պրիսմակուի ու կը քաղցրանայ:

Պզորիկ լուսնոտը գեռ կը թզկայ հանգարտիկ, լոին ու լըքուած փողոցին մէջ, ուր ցերեկուան արեւը, յորդազեղ ու համասիւո անդորրութիւն մը կը մազէ:

ԳԵՂԱՄ ԲԱՐՍԵՂԱԱՆ

## ԿԵՍՈՒԹՅՈՒՆ

(ԳԻՒԴԱԿԱՆ ԲԱՐԳԵՐ)

Ա.

Ն\*\*\* զիւղացի Ոսկանենց Թամամը տարի մր կայ որ այրիացած է ու տանր մէջ միս մինակ միացած: Թամամի միակ միխթարութիւնը հիմայ իր մէկ հաստիկ զաւակն է, Գէորգը, որ տաս տարիէ ի վեր պանդխտութեան մէջ կը գտնուի: Խեղճ Ոսկանենց Կարապետը զաւկին աշխատութեան պտուղներո վայելած էր արդէն: Ան իր կեանքին վերջին տարիներուն մէջ, որոնց միջոցին շարունակ տկար էր, միակ իղձ մը ունէր. արժանանալ իր Գէորգին տեսութեան, պսակել զայն եւ յետոյ մեռնիլ. բայց երկարատեւ ու մաշող հիւանդութիւնը չյարգեց Կարապետին կամքը, եւ խիղճը մեռաւ չհամնելով իր փափաքին:

Ամուսնին մահէն վերջ, Թամամ ամբողջ տարի մը անցուց, մինչեւ որ մութ ձեւերով եւ զանազան ակնարկութիւններով կը: ցաւ իր զաւկին հասկցնել թէ հաւրը վախճանած է:

— Խեղճ է զաւակս, կ'ըսէր ամէն անդամ իր նամակները գրող տիրացու Մեսրոպին, յանկարծակի լսելով՝ կրնայ ըլլալ որ վախճանած եւ հիւանդութեան տէր գտնայ:

Վերջին նամակին մէջ, որով Թամամ ուղղակի իր զաւկին կը յայտնէր հօրը մահը, մի առ մի նկարագրել տուած էր անոր հիւանդութիւնը, մահուան օրը, հոգին աւանդելու րոսկէն, թազումը, ժամ պատարագը, եւ նամակին վերջ տուած էր հետեւեալ տողերով. «Հօրդ զերեզմանին վրայ, զաւակս, քար քաշել տուած չեմ. չկրցայ լաւ քար գտնել, քովս դրամ ալ չկար: Այնպէս մնացած է,

պահած եմ որ դուն գաս, նորէն պատարագ ընել տաս ու ժամէն վերջ քու ձեռքովիդ առօք-իմասոք լաւ քար մը քաշել տաս հօրդ գերեզմանին վրայ եւ որդիական պարտաւորութիւններդ կատարես:

Մօրը նամակը կարդալով, Դէորդ դառնապէս լացաւ, ցաւեցաւ որ հայրը չարժանացաւ իր առեւտրական ծրադիններուն իրագործումը ողջունելու, ինչ որ անշուշտ մեծ ուրախութիւն պիտի պատճառէր անոր: Դէորդ խղճաց նաեւ մօրը վրայ որ մինակ մնացած էր, եւ որոշեց, անոր սիրոյն համար, անպատճառ գիւղ վերադառնալ: \* \* \* քաղաքին մէջ, հայրենակից երիտասարդի մը հետ ընկերովի խանութ մը կը բանեցնէր: Հաշիւները կարդի դրաւ ընկերոջը հետ, խանութը անոր խնամքին յանձնեց եւ ճամբայ ինկաւ դէպ ի գիւղ, խոստանալով հինգ-վեց ամիս վերջ վերադառնալ:

Աշունը զեռ նոր սկսած էր: Օդերը զեռ պարզ էին ու մեզմ: Գէորգ՝ ճամբորդութեան միջոցին ցուրտէ կամ անձուէ զժգոհելու պատճառ մը չունեցաւ, բայց շատ նեղութիւն կրեց Զանգեզուրի լեռնոտ ճամբաններուն մէջ, եւ բաւական յոզնած ու ջարգուած գիւղ հասաւ:

Թամամ՝ զաւակը տեսնելուն պէս վիզը փաթթուեցաւ, յիշեց ամուսինը՝ որ «Դէորդ ջան» կանչելով տւանդած էր իր հոգին, ու լացաւ: Արտասուքը խեզզեց նաեւ զաւկին ձայնը. Դէորդ չկրցաւ բան մը արտասանել եւ զառն կերպով հեկեկաց: Ազգական ու հարեւան կիներ եւ տղամարդիկ այցելու թեան եկան: Անոնք նախ կուլային եւ յետոյ Գէորգը կը միսիթարէին: Յաճախ՝ արտասուող մօրն ալ կը նեղանային ըսելով.

— Թամամ՝ քուրիկ, ա'լ կը բաւէ, զաւկի՞դ ալ չես խնայեր. քու լալդ տեսնելով ինքն ալ կուլայ. փառք Աստուծոյ, տղադողջառողջ եկեր աեղն է հասեր:

Սգաւորները կամաց-կամաց կը հանդարտէին: Քիչ ետքը սկըսաւ սովորական զրոյցը: Ամէնքն ալ իրենց պանդուխտներուն նըշկատմամբ տեղեկութիւններ կը հարցնէին: Գէորդ ամէն մէկուն դոհացուցիչ պատասխաններ կու տար եւ կը յայտնէր թէ որոնց մէն նայակ բերած էր: Եկողը քիչ մը կը նստէր, իր հետաքրքրութիւնը կը գոհացնէր, եւ յետոյ՝ շնորհակալութիւն յայտնելով կը մեկնէր: Թամամի աղջիկը որ Գէորգէն մեծ էր եւ վազուց ի վեր ամուսնացած, սամավարին գյուխն անցած՝ թէ կը պատրաստէր ու կը բաժնէր հիւրերուն: Սամավարը շարունակ պատրաստ կը մնար պատուհանին մէջ, որովհետեւ այդ օրը ամէն այցելու թէջով պիսի հուրասիրէին:

Բաւական ուշ էր երբ վերջին հիւրերը հեռացան, եւ անկէ վերջ միայն յողնած, ջարդուած ճամբորդը կրցաւ անկողին մտնել ու հանգստանալ:

Այցելութիւնները հետեւեալ առուուն ալ չարունակուեցան: Ամէնէն առաջ ուղակի եկեղեցին եկաւ Տէր Սարգիսը եւ հոգւոց ըսաւ: Գէորգ մանէի՛ մը գրաւ անոր Մաշտոցին վրայ: Տէր Սարգիսի դէմքը ճառագայթեցաւ ուրախութենէն: Գաւաթ մը օղի խմեց, շնորհակալութիւն յալանեց ու գոհ սրտով մեկնեցաւ:

— Ա՛, տէրտէր սպոսէ՛, թէ՛ բերենք որ խմես, ըսաւ Թամամ:

— Օրէնած ըլլաս, Թամամ, պատասխանեց տէրտէրը ժպուլով, թէր ի՞նչ բնեմ, թէր երիտասարդներուն կը վայլէ, ինծի ալ օղին, խմեցի արդէն. Ասաւուած պահէ մեր պանդուխտ տղաքը, կրկին անոնք են որ տէրտէրի արժէքը կը հասկնան . . . :

Այդ օրը այցելութիւնները վերջացան, եւ անկէ վերջ՝ Թամամ սկսաւ իր անձնական հոգերով զրազիր: Այդ հոգերէն ամենակաշեւորը զաւակիը ամուսնացնելու խնդիրն էր:

— Քանի տղաս եկած է, կը մտածէր, պէտք է շտապեմ ամուսնացնեմ, մինչեւ ե՞րբ ամուրի պիտի մնայ: Երեսուն տարեկան է արդէն, ե՞րբ զաւակ պիտի ունենայ որպէս զի գայ հօրը հասակին հասնի. պիտի պատկեմ, ո՞վ գիտէ ինչ կը պատահի:

Թամամ քանի մը անզամ այդ մասին ակնարկութիւններ ըրաւ զաւկին, անոր տրամադրութիւնը հասկնալու համար: Զաւակը սակայն միշտ չհասկնալ կը ձեւացնէր եւ կը խուսափէր այդ խընդորին վրա խօսելէ, թէ եւ իրիկունները՝ երբեմն իր հօրեղբօր կնոջ երթալրվ իր սիրար: Մորմէն կ'ամէնար:

— Սոզոմէ մայրիկ, կ'ըսէր հօրեղբօր կնոջը, եթէ պիտի պսակէք, շուտ րրէք պսակեցէք, թէ չէ կրկին կ'եղթամ պանդխտութեան, եւ ա'լ չէք կրնար ձեռք ձգել զիս: Իրաւ կ'ըսեմ, ա'լ ոչ կուգամ, ոչ ալ հօս հարսնիք կ'ընեմ: Պան ինծի ըսէ թէ ո՞վ սիրուն ու խելացի աղջիկ ունի:

Սոզոմէն քանի մը աղջկան անունը տուած էր անոր, եւ Գէորգ կրցած էր ամէնքն ալ տեսնել աղըլուրէն վերագարձած ատաենին: Հինգ աղջկան մէջ՝ միայն Թամոսենց Հայրապետի աղջիկը՝ Սաթենիկը համոյ թուած էր Գէորգի, որ արդէն իսկ կ'ըշտապէր՝ նշանտուքն ու հարսնիքը նոյն ատեն կատարելու: Քանի մը անգամ խնդրած էր Սոզոմէն որ միջնորդէ եւ այդ մասին խօսի մօրը հետ, բայց տակաւին Սոզոմէ բան մը չըսած, Թամամի համբերութիւնը հատաւ, ու զաւկին գառնալով ըսաւ:

— Զաւակս, քեզի պարզ պիտի խօսիմ որ հասկնաս: Իմասք Աստուծոյ երեսուն տարեկան տղամարդ ես, կին առնելու ժամա-

նակդ անցեր է. տակաւին պիտի սպասե՞մ. ես մինակ եմ, ինծի օգնական պէտք է, այս տունը պահող պէտք է, ես առաջուան ոյժն ալ չունիմ, պառւցեր եմ. հարս մը թեր այս տունը, ես ալ ուրախանամ, փափաքս առնեմ, գուն ալ. ինչո՞ւ կը կենաս. կը սպասես որ մեռնիմ եւ այնպէ՞ս ամուսնանատ

— Զէ՛, մայրիկ, խեղճ չես մեռներ, հարսնիքս ալ կը տեսնես, տակաւին թոռս ալ կը տեսնես:

— Բայց ե՞րբ, զաւակս, ինչո՞ւ լուռ կը մնաս, բան մը չես խօսիր. հարսնիք ընելու ճիշդ ճամանակն է, ամէն բան պատրաւտ է տուներնիս, ըսէ հասկնամ, երթամ հիմակուց աղջկան մը նշան տամ որ ձեռքէս չելլէ:

— Մայրի՛կ, ես արդէն աղջկան մը հաւներ եմ, գնա՛ մատանին տուր, ըսաւ Գէորգ՝ ամչնալով ու ծիծաղերես:

Դէմքո շառագունեցաւ: Թամամ՝ զորմացիոտ ու հետաքրքիր նայուածք մը գամեց զաւկին աշուրներուն:

— Որո՞ւն աղջկան հաւնած ես, զաւակս, հարցուց արտորնօք:

— Թաթոսենց Հայրապետի աղջկան. գեղեցիկ, առողջ ու ըշնորհով աղջիկ է:

Թամամ պահ մը քարացած մնաց: Բթամատը թերնին տարաւ, եւ վիրաւորանք, նախատինք ու զարմանք արտայայտող եղանակով մը բացագանցեց.

— Ա՛յ տղայ, ա՞տ էր պակաս բայց այդ ե՞րբ հաւնեցար, օր մը չնստեցար ինծի հետ, չըսիր թէ այ մայր, ես պսակուիլ կ'ուզեմ, ի՞նչ խորհուրդ կու տաս, ի՞նչ աղջիկ կայ, որո՞ւ աղջիկը լաւ է, որո՞ւն կը հաւնիս . . . վերջապէս ես քու մայրդ եմ, քու կինդ ըլլալիք աղջիկը իմ հարս պիտի դառնայ. կը կարծես որ թաթոսենց աղջիկը հա՞րս կը թերեւ ինծի համար. ինչիք ո՞ւր փախներ է:

— Ինչո՞ւ համար, մայրի՛կ, ես տեսեր հաւներ եմ Սողոմէ մայրիկն ալ կը գովէ կոր:

Գէորգ հասկցաւ որ հօրեղօր կնոջը անունը չպիտի տար մօրը քով, բայց արդէն ուշ էր:

— Սողոմէ մայրի՛կը, գոչեց թամամ, օձը կծէ անոր լեզուն . . . կ'երեւայ թէ անոր խօսքերը քիզ գլխէ հաներ են . . . աս է ես զեր իմ բախտու. զաւակը իմս է՝ ինծի բան մը չըսեր, կ'երթայ խորհուրդի կը նստի հօրեղօր կնոջ հետ, անոր հետ աղջիկ կը զատէ. հող իջնէ գլխուս ոլ վրան, բախտիս ալ վրան . . .

Երթունքները դողդողացին, աչուըները լեցուեցան արցունքով եւ ալ եւս չկրցաւ իր բողոքը շարունակել:

— Ա՛յ մայրիկ, ինչո՞ւ կու լաս այդպէս. Սողոմէ մայրիկը վերշապէս օտար մը չէ մեզի համար. հոգ չէ, թող նորէն ամէն բան քու ուզածիդ պէս ըլլայ, ինչո՞ւ կու լաս զուր տեղը:

— Զէ՛, միեւնոյնը չէ՛, պատասխանեց թամամ՝ արցունքները սրբելով, ես քու մայրդ եմ, առաջ ինձի պիտի տես, ես աղջիկ պիտի զատեմ, քանի որ ուրիշի հետ խորհուրդի նստեր Հաւանածդ հաւաներ ես, ա՛լ իմ խօսելուս տեղի կը մնա՞յ:

— Ա՛յ մայրիկ, չեմ հասկնոր թէ ինչ տեսակ բնաւորութիւն ունիս, եթէ այդպէս րլալը զիտնայի քեզի չէի՞ ըսեր. կ'ամչնայի, ինչո՞ւ ծածկեմ . . . դուն կրկին քու խօսքդ ըսէ, քու կամքդ յայտնէ:

— Թաթոսենց Հայրապետի աղջիկը մտքէդ հանէ, ըսաւ թամամ կտրուկ շեշտով մը, ան աղեկ աղջիկ չէ, համարձակ է, մեծի պատիւ չըներ, ամէն մարդու հետ համարձակ-համարձակ կը խօսի, տունի մէջ գյուխր բաց կը նստի, գյուխր բաց կտուր կ'ելլէ . . . չէ՛, ամէնէն աղէկը Փիրումենց Ներսէսի Գոհարն է, սիրուն, խոնարհ եւ հնազանդ աղջիկ է . . . ան բեր ինձի հարս, եթէ կ'ուզգես որ մայրդ միշտ ուրախ պահես:

— Մայրիկ, գյուխր բաց կտուրը ելլելը ինչո՞ւ յանցանք ըլլայ Սաթենիկի համար. ատիկա առնչութիւն չունի մեծի պատիւը ճանչնալու չճանչնալու խնդրին հետ. անհաշտ, խոռվարար եւ անզգամ հարսը այդպէս կը մնայ, նոյն իսկ եթէ քթկալը միշտ բերնին պահես եւ երեսը քօղով ծածկես. մեր կիներն ալ կամաց-կամաց քաղաքացի կիներուն պիտի նմանին. ես շատ ուրախ եմ որ Սաթենիկ գրել-կարդալ ալ գիտէ:

— Չէ՛, չէ՛, զաւակս, ինձի ալդ տեսակ հարս պէտք չէ, դուն իմ խօսքս մտիկ ըրէ, այսօր Գոհարը տես. տեսնելուդ պէս պիտի հաւնիս:

— Լա՛ւ, պատասխանեց Գէորգ կտրուկ՝ չուզելով խօսակցութիւնը երկարել, կը տեսնեմ:

Մօրը խօսքը չկոտրելու համար թէեւ Գոհարն ալ տեսաւ, բայց իր վճախն վրայ հաստատ մնաց: Սակայն ինչպէ՞ս մօրը յայտնէր: Նախորդ տեսակցութեան վրայ հիմնուելով, կը զգար որ պառաւը փոթորիկ պիտի յարուցանէ իր մերժումը լսելով: Միջնորդ մը պէտք էր մայրը համոզելու, իր առաջարկութիւնը ընդունել տալու համար: Ամէնէն յարմարը գիւղի քահանան էր. Գէորգ անոր գնաց եւ իր ցաւը յայտնեց:

— Ինչո՞ւ թամամ կը հակառակի կոր, ըսաւ տէրտէրը, ինչո՞ւ սիրու կը կոտրէ. անիրաւութիւն է ըրածը. ես զինքը կը տեսնեմ ու կը խօսիմ. միայն դուն պատրաստ գտնուէ, հաւնած աղջկանդ ձեռքը բաց մի՛ թողուր, եւ հարսնիքդ շուտով ըրէ լմնցուր. քեզ. մէ տասը րուբլինոց մը պիտի առնեմ եւ անանկ պիտի պսակեմ, աւելցուց քահանան ախորժելի ծիծաղով մը, — ի՞նչ կ'ըսես, կ'ընդունի՞ս . . .

— Ատոնք դիւրին են, տէրտէր, դուն մայրս համոզէ որ մեր  
միջեւ որտնեղութիւն չծագի :

Ատոր վրայ բաժնուեցան : Հետեւեալ օրը Տէր Սարգիս եկաւ  
գտաւ Թամամիր : Գլորդ՝ դիտմամբ հեռացած էր տունէն :

— Ողջոյն քեզ, Թամամ, բաւ տէրտէրը՝ ներս մտնելով :

— Օրհնեա՛ տէր, հրամմեցէ ք, նստէ՛ տէրտէր, բաւ Թամամ՝  
ոտքի վրայ մնալով :

Մինչեւ որ քահանան չնստեցաւ, այդպէս ոտքի վրայ մնաց,  
Քիչ մը արկէ նըկէ զուրցելէ վերջ, տէրտէրը ու զզակի խւնդ-  
րին անցաւ :

— Թամամ, լսեցի որ տղադ Հայրապետի աղջիկը կ'ուղէ եւ  
դուն կը հակառակիս . ինչո՞ւ ատանկ բան կ'ընես, ինչո՞ւ տղուդ  
քէյֆին կը դպչիս :

— Ո՞վ ըսաւ քեզի, տէրտէր, անցած օր խօսակցութիւն մը  
ունեցայ տղուս հետ, հիմայ ամէն բան ականջդ է հասեր. մէյ մը  
ըսէ տեսնեմ թէ ՞ո՞վ իմացուց քեզի :

— Քու ինչո՞ւ պէտք, ես միայն եկած եմ քեզի խորհուրդ տա-  
լու որ չհակառակիս — տղադ այն աղջիկը կը սիրէ. զուն կրնա՞ս  
բանդատել որ անպատճառ ուրիշ աղջիկի մը սիրէ. չըլլար, խոռ-  
վութենէն, արտնիկութենէն ուրիշ ոչինչ կը ծագի այդ ընթացքէց :

— Լաւ կը խօսիս, տէրտէր, բայց զործը այդպէս չէ. հարսը  
իմս է, իմ տանս համար է. տղան կրնայ աւա կամ այն աղջիկը  
ուզել, բայց չոկողը ես պիտի ըլլամ, իմ ուզածս պիտի բերուի :

— Սիսալ կը խօսիս, Թամամ, քու պարտքդ պիտի ըլլայ հարսը  
խրատել, անոր բան սորվեցնել, բայց աղջկան ընտրութեան զուն  
շատ քիչ կը խառնուիս. զուն կրնաս միայն ճշգրիտ տեղեկութիւն-  
ներ տալ տղուդ՝ իր հաւեւած աղջկան մասին. ուրիշ ոչինչ, մնա-  
ցածը անոր քէյֆին պիտի թողուս, մեր եկեղեցական օրէնքը այդ  
կը պահանջէ, մեղք զործած կ'ըլլաս . . .

— Ի՞նչ մեղք . . .

— Որովհետեւ քեզի համար լաւ երեւցող հարսը կրնայ տղուդ  
համար գէշ ըլլայ. ան կրնայ չհաւնիլ, չսիրել. եթէ զինքը բռնա-  
դատես՝ մեղքի տակ կ'իյնաս :

— Ի՞նչո՞ւ չպիտի հաւնի. քանի որ տղան իմս է, ինձի պիտի  
հնազանդի, իսկ եթէ չէ՝ ինքը զիտէ :

— Դուն կրկին քու խօսքդ կ'ուղես առաջ տանիլ, Թամամ,  
բարձրացուց ձայնը քահանան. բայց եթէ կարդ մը բաներու մա-  
սին տեղեկութիւն ունենաս. քիչ մը խոր մտածես՝ կը տհանես որ  
կը սիւալիս. ճիշդ քու ուզած հարսդ բերիր, ու վերջը տեսար որ  
տղադ՝ ու իր կինը չեն յարմորիր, ամէն օր կոփի, ամէն օր սրբա-  
նեղութիւն. քիշ կը տեսնենք մեր չորս կողմէ. ի՞նչ կ'ընես :

— Զիս ու ողորմած հոդի մարդո երբ պատկեցին՝ մեր կամքը  
հարցուցի՞ն, ուրեմն ինչո՞ւ սիրով էինք:

— Ատիկա պատահունք է, բախտի գործ. վերջոպէս ամէնքն  
ալ ձեզի պէս չեն կրնար ըլլալ. մէտ մըն ալ պէտք է մտածես որ  
տղաք քաղաքը մեծցած մարդ է, կրնալ այնտեղի սովորութիւն.  
ներուն ընտելացած ըլլալ. ևթէ ստիպես, ան ալ կր նեղանայ քե-  
զի ու կ'րսէ. — չեմ ուզեր պատուիլ, ես ալստեղ հարսնիք չեմ ը-  
ներ. ի՞նչ կ'րնես. երիտասարդը թունդ կ'րլար, աղէկ մտածէ:

— Թող երթայ, ի՞նչ ընեմ. թէ որ մօրը կաթը մօռնալու աս-  
տիճան քարոյիրտ կ'ըլլայ, այն ատեն ի՞նչ կրնամ սնել. Աստուած  
ամէն բան կը գատէ, եւ իր զէմն ալ իրեն պէս զաւակ մը կը հանէ:

— Սա ալ կայ որ, Թամամամ, երբ ծնողները կը հակառակին՝  
տղան կրնայ ինքզինքը սպաննել:

— Բայց ի՞նչո՞ւ ատանկ բան մը բնէ. ես իր մայրն եմ, իրեն  
թշնամութիւն չեմ բներ որ երթայ ի՞նքզինքը սպաննէ. ես իր ա-  
զէկութիւնը կ'ու զեմ:

— Եթէ զուկիդ ազէկութիւնը կ'ուզես՝ իր սիրած աղջիկը բեր:  
Երկուքն ալ լուցին: Տէրտէրը քանի մը խորհուրդներ ալ տը-  
ւաւ, ու մեկնեցաւ. Թամամ հասկցաւ որ տէրտէրին այցելու-  
թիւնը տղուն գործն էր: Իրեն դէմ յուրջ հակառակութիւն եւ դի-  
մազրութիւն կար. Սրգեօք պիտի կրնա՞ր իր փափաքին հասնիլ.  
թէ ցաւած սիրտով պիտի խոնարհէր զաւ կին կամքին առջեւ: Այս  
մտածումը անհանգիստ գարձուց զինքը: Ի՞նչ չպէս լքել Փիրումենց  
ներսէսի աղջիկը՝ զոր վաղուց ի վեր իր հարսնցուն կը համարէր:  
Անկէ հատքը ի՞նչպէս պիտի կրնար ներսէսի պառաւ մօր՝ Սան-  
դուխտի հետ նստիլ խօսիլ: Ալ չպիտի կրնար անոր երեսը նայիլ:  
Չէ՞ մի որ Սանդուխտ քանիցս ըսած էր իրեն:

— Թամամ, թոսս տղուգ պիտի տամ:

Իսկ ինքը պատասխանած էր:

— Շա՛տ լաւ, օժիտը հիմակուրնն պատրաստէ:

Եւ ալդպէս շարունակած էին իրենց գաղտնի ինսամութիւնը:  
Բայց հի՞մայ . . . հիմայ ամէն բան կը շրջու էր, կը խառնու էր, բա-  
րեկամութիւնը կը քանդու էր: Աստուած կը ներէ՞ր որ իր հասակա-  
կից կնոջ թոռը թողու եւ Հայրապետի աղջիկը հարս առնէ. Հայ-  
րապետի տունը ո՞վ գացած էր, ո՞վ անոր կնոջ հետ բարեկամու-  
թիւն ըրեր էր: Ենթազրելով որ ատոր համակերպէր, անդին աւե-  
լի մեծ ցաւ մը կար. Սամենիկ համարձակ աղջիկ էր, ինչե՞ր չէին  
պատմեր անոր մասին. տուն մը հիւր զալուն պէս, երիտասարդ  
ըլլալ թէ ալեւոր, կը նայիս զիսարտոց կու գայ բարեւ կու տայ ու  
ձեռք կը մեկնէ: Ալդ տեսակ աղջիկ կրնա՞ր իրեն յարժարիլ: Թա-  
մամի սանամար նաշխունը օր մը Հայրապետի տունն է եղեր.

խօսք բացուեր է եւ սանամարը սկսեր է գէշ խօսիլ աղջկան մը մասին. մէտ մըն ալ Ասթենիկ տեղէն բարձրանալով Նաշխունը յանդիմաներ է. «Ա-ժօթ քեզի, սեհր է, մեծ կնիկ ես, եկեր ես այս-տեղ ու կը բամբասես. բոլոր բասներդ ալ սուտ են. Նուարդր իմ ընկերուհիս է, ես զայն լաւ կը ճանչնամ. մեծ կնիկ ես, անար-դար բամբասանքներ կ'ընես»: Ամիկա լսուած բա՞ն է. խօսարի աղջիկը ասանկ բաներ կ'ըսէ. ինչպէս զայն նշանեմ զաւկիս հետ-

(Նարանակելի)

Ա. ԱԴԵԼԵԱՆ

## ՄԵՐ ԿԵԱՆՔԷՆ

(ՎՐԱՆԻԿ)

Ավիկելիոյ Անեհաւուրի Խարդիկոս. — Կայս. բնուունելուրիւնն ու նո-  
րանու Շնորհեներ. — Բաղդասոր ու խումանալից շշուն մը Արլի-  
կիոյ Արռոյին համար. — Տ. Գեղարդ Խպիսկոսոս Մրէցեան եւ իր  
դեր. — Եռուսաղէմի խնդրին ուղարք. — « առուական առիք մը՝  
որ անցաւ զնաց. — «Ծագւատիի և», թէ «Եռուսաղէմի խնդրին կար-  
գաղութենի վերց. — Ցամա. Խօսէր էք. Խազբնան եւ Բերազ  
դպիրներ:

Պատուական, գործունեայ եւ անկեղծ եկեղեցականի համբաւ  
մը թողուց մեր մէջ կիրիկիոյ Տ. Սահակ Կաթողիկոսը՝ որուն նա-  
խորդ շարաթ յուղարկ զացինք անքան սրտարեկութեամբ: Հիմայ  
որ մեկնեցաւ, կարծես պարտապ մը կայ մեր շուրջը, պարապ մը  
զոր ոչ մէկ բան պիտի լիցնէ, եւ որուն զդայնութիւնը մեզի տրիս:   
րութիւն կը պատճառէ թերեւս անոր համար որ հետզհետէ կը  
ցանցառին, հետեւաբար՝ թանկադին ու յարդի կը դառնան ծշմար-  
տապէս իրենց կոչումին նուիրուած, զրամ դիզելու համար իրենց  
պաշտօնը ցեխի մէջ չմամիսող, հաւատաւոր եւ արգեւամբ ու գոր-  
ծով զնահատելի եկեղեցականներ: Շնորհալիի Ամոռին այս արժա-  
նի ժառանգը, հակառակ իր բարձր պաշտօնին, եւ իր անձնական  
յատկութեանց, պարզ վարդապէտէ մը, նուն իսկ կարդ մը աւագ-  
երէցներէ աւելի խոնարհութիւն ցրց տուաւ մեր մէջ. եւ սակայն,  
գոնէ կրցաւ մեզի զդացնել թէ ճշմարիտ մեծութիւնն ու շուրջը  
արտարին շոշողուն հանդերձանքներու, շարժուձեւերու, անդորր  
ու կենսաբուզիս քրքիչներու եւ փայլուն շքեղանքի մը մէջ չկա-  
յանար, ալ թէ մարդ իսկապէս մեծ ըլլալու համար պէտք է ու-  
նենայ մասնաւ անդ ներքին անհերքելի արժանիքներ՝ ինչ որ ան-  
կարելի է ձեռք բերել առանց մաքուր սրտի եւ աղնիւ հոգիի տէր  
ըլլալու:

Ուր էր թէ կեղեւին տակ միշուկը փնտուէր: Ան ա-  
տեն՝ թերեւս այսքան կեղծ արժանիքներ, այսքան ներքին ապա-

կանութիւններ ծածկուած չմնալին մեր կղերին մէջ, ու մինչեւ  
մեր արհամարհանքին անարժան եկեղեցականներ՝ պատուի ու  
մեծութեան մէջ չլողալին ու չփառաբանուէին նոյն իսկ մեր բեր-  
նով։ Տ. Սահակ Կաթողիկոսի այցելութիւնը գոնի պիտի կրնա՞յ  
դաս մը ըլլալ մեզ ամէնուս, պիտի կարենա՞նք տեւականացնել  
առաքինութիւն մը՝ որուն նորին Ա. Օծութեան այցելութիւնը հա-  
զորդակից բրաւ մեղ, իր անձին իսկ օրինակով կեղծ ու հարազատ  
եկեղեցականի տիպունները զանազանելու մղելով մեզ, թէ չէ՝ վա-  
զը միւս օր կրկին մէկկողմ պիտի թօզունք այդ առաքինութիւնը,  
ու պիտի շարունակենք մեծ, արժանաւոր ու խզմամիտ դաւանիլ  
բոլոր այն եկեղեցականները, որոնք կամ այդպէս կը թուին ըլլալ,  
եւ կամ այդպէս կը ներկայացնեն ինքզինքնին, Խարուիլը մարդ-  
կային բան մըն է, մարդ չի կրնար մեղագրել մերինները, եթէ յա-  
ճախ կր խարուին եկեղեցականներու կեղծիքէն, Բայց անգամ մը  
օր այդ եկեղեցականներուն դիմակը վար կ'առնուի, անգամ մը օր  
կր հասկուի թէ արտաքին պերճանքի մը եւ հաշակուած առա-  
քինութեանց տակ ի՞նչ ներքին ցեցեր կը պահեն, ա'լ խարուիլը  
կը զադրի մարդկային բան մը ըլլալէ, եւ աւելի՝ մեղսակցութեան  
մը գոյնը կը ստանայ:

Նոյն ինքն Ն. Ա. Օծութիւնը՝ իր վերջին քարոզին մէջ այս  
չփոթութենէն զգուշացուց ժողովուրդու, բացատռելով թէ ո'րն է  
հայ եկեղեցականին ճշմարիտ մեծութիւնը «Բնկերոջը պատիւը  
ուսնակոյս ընելով ձեռք բերուած փառքն ու պատիւր ոչինչ կ'ար-  
ժեն, բաւ իր սովորական յուղիչ եւ համակրելի չեշտովլ. ո'վ օր  
կ'ուզէ մեծ ըլլալ, աէտք է օգնէ իր նմաններուն, եւ պաշտպանէ  
տկարները, պէտք չէ օր ատելութիւն ունենայ, պէտք չէ օր իր  
ընկերը վարկաբեկ ընէ. մանաւանդ պէտք չէ օր իր յաջողութիւ-  
նը ուրիշներու նուաստացման մէջ փստոէ։ Դուիթ չըսաւ թէ իմ  
աթոռաւ իմ երջանկութիւնս է, չըսաւ թէ թշնամիններուս վրայ տա-  
րած յաղթանակս իմ ժողովուրդիս փառքն ու պատիւն է, այլ ե-  
րանի տուաւ այն մարդուն օր ամրարիշաներու խորհուրդին չան-  
սաց, մեղաւորներու ճամբան չընտրեց եւ ժանտերու աթոռը չնըս-  
տաւ։ Որչափ հաւատարիմ ու կենդանի պատկեր մեր արդի կը-  
զերին։ Կ'ընդո նինք օր շատ ախտոժ սեր բաներ չեն այս հետե-  
ւութիւնները, բայց ի՞նչ կրնանք ընել, ապանովաբար ոչինչ իրա-  
ւունք կուտայ Ն. Ա. Օծութիւնը մեղագրելու, երբ նոյն իսկ մեր  
եկեղեցականներն են օր իրենց վարքով ու բարքով այս աստի-  
ճան դառն ու ցաւադին խօսքեր կը թելադրեն։

Դառնանք Տ. Սահակ Կաթողիկոսին. Ն. Ա. Օծութիւնը Պոլսոյ  
մէջ առարկայ դարձաւ նշանակելի ընդունելութեան մը օր առ յա-

ւէտ անմուց պիտի մնայ : Վեհ . Սուլթանը բարեհանեցաւ իր թանկագին Շնորհներով ու Մեծ արանքներով պատուել զինքր, եւ մասնաւոր բարեհանքութեամբ մը՝ Կայս . Իրատէներով նուիրագործեց այն բոլոր խնդրանքները՝ զորս Ն. Ս. Օծութիւնը, իր եւ իր հօտին հաւատառքական զգացումներուն եւ բարեհաղթութեանց հետ մատուցած էու յօտա Կայս . Գահուից, Ազգը արդէն երախտազիտութեամբ լսած էր Թլանի ընդարձակ ագարակը կաթողիկոսական Աթոռին զարձակ կայսր, Բարձր հրամանը, երբ տակաւին Ն. Ս. Օծութիւնը կիլիկիա կր գանուէր, Հետզիտէ լսեց նաեւ կաթողիկոսական պաշտօնին 3500 զրուշ ամսական յատկացուելուն, Սոյ մայրավանքին 200 ոսկիի կարուածական պարտքին շնորհման, դարձեալ նոյն մայրավանքին Կայս . ծախքով նորոգուելու արտօնութեամս, կիլիկիոյ թեմերէն 10 հայ տղաք ծրիաբար պետական վարժարանները ընդունուելու հրամանին բերկրաուիթ լուրերը, եւ սրտաբուզի մազթանքներով ազօթեց Ն. Կ. Վեհափառութեան արեւշատութեան համար Վեհ . Սուլթանը՝ որ Ա. Կարգի Օսմանիչէ պատուանչան շնորհած էր Ս. Կաթողիկոսին, շարունակ իր Բարձր հոգածութեան առարկայ դարձուց Ն. Ս. Օծութիւնը, հրամայեց որ ներկայացուած միւս բոլոր խնդրանքները պատշաճ կերպով մը գոնացուին անյապազ, եւ արտօնից զայն իր Կայս . բարեհներն ու բարեհանձութիւնը հազորդել թէ՛ կիլիկիոյ թեմականներուն եւ թէ՛ բովանդակ Հայ ժողովուրդին :

Տ. Սահակ Կամլողիկոս ուրեմն ուրախ կը մեկնի Պոլսէն, ժամ առաջ իր Աթոռը փութալու եւ անձամբ իր հոտին աւետիլու համար Կայս . Բարձր Շնորհները՝ որոնց արձագանքը արդէն այնքան խնդութեամբ եւ երախտազիտութեամբ յեցուցած էր կիլիկիոյ ժողովուրդը, ինչպէս նաև բովանդակ ազգը : Ն. Ս. Օծութիւնը՝ երաբեք չպիտի մոռնայ Վեհ . Առջթանին այն բացառիկ մհծարանքներն ու պատիւները՝ որոնց արժանացաւ Պոլսոյ մէջ : Իր մտքէն չպիտի ելլէ նաեւ Պոլսոյ ժողովրդին սէրն ու գուրգուրանքը՝ որ Կայս . բարձր օրինակէն թելադրուելով հետզիտէ աւելի զօրացաւ, աւելի սերու ու սրտաբուզն երանդ մը ստացաւ : Միեւնոյն բարձր օրինակին հետեւելու համար էր արդէն որ Պոլսանայ համանքը 1800 ոսկիի մօտ գումար մը հայթայթեց կաթողիկոսական Աթոռուին պէտքերուն համար : Ալդ սէրն ու գուրգուրանքը անշուշտ պատճառ պիտի դառնան որ ասէն վերջ ալ կիլիկիոյ կաթողիկոսական բազմակարօտ Աթոռը չմոռցուի Հայ ժողովուրդին կողմէ :

Գայով Պատրիարքարանի եւ կաթոզ, Աթոռին յարաբերութեանց, վարչութեան կողմէ Ն. Ս. Օծութեան ներկայացուած Հըրահանգը մնաց հոն ուր որ կը գտնուէր մինչեւ հիմայ : Նոյն իսկ

տեղի կայ գուշակելու թէ մեռեալ տառ պիտի մնայ ընդ միշտ,  
քանի որ Տ. Սահակ Կաթողիկոս ո՛ եւ է «քարեփախութիւն» չէ  
դժամանակ մէջ, եւ իրաւունք ունենալ կը կարծէ հաւաստելու  
թէ բացի քանի մը քառական փոփախութիւններէ՝ Հրահանգը իր  
իմաստով ճիշդ այն Հրահանգն է՝ որուն պատրաստութեան պէտք  
տեսնուած էր Քէյֆօփեանի պէս Կաթողիկոսի մը քժահած ու ան-  
կանոն ընթացքին պատճառաւ. Նոյն իսկ աւելի ըլլ “լով” Կեզր.  
Վարչութիւնը Մուգ սթոյի տուրք մըն ալ կը պահանջէ Կիլիկիոյ  
թեմերէն, մինչդեռ արդ թեմերը արգէն նիւթական շատ նախան-  
ձելի վիճակ մը չունին, եւ իրենց եղալ նախ իրենք չեն կրնար  
գործերնին տեսնել, որ ելեն Պատրիա քսրանի ալ տուրք վճարեն:

Ամէն պարագաւի մէջ, խոստովանինք որ Խաղաքանի մը եւ  
Քէյֆօփեանի մը մինչեւ ահագին, անչափելի տարբերութիւն մը  
կայ. Այսքանը չզգ ալը յանձնարարելիչ ո՛չ մէ կուն համար. Զիջու-  
մի պէտք մը կը ծաղի ուրեմն, միանգամ ընդ միշտ կարգադրելու  
համար արդ յարաբերութեանց խնդիրը՝ որուն առկախ մնալը ու-  
րիշ բանի չիծառայեր թէ ոչ հետզհետէ աւելի տկարացնելու այն  
ազգեցութիւնը՝ զոր Կեզր. Վարչութիւնը կ'ուզէ պահել Կիլիկիոյ  
թեմերուն վրայ:

×

Տ. Սահակ Կաթողիկոսի Պոլիս ներկայութիւնը նոյն ատեն ա-  
ռիթ մը եղաւ որ անգամ մըն ալ իր ճշմարիտ համնմատութեանց  
մէջ երեւան ելլէ Երուսաղէմի Պատր. Փախանորդ Տ Գէորգ եպիս-  
կոպոս Երէցեանի արժանիքն ու կարողութիւնը: Կարելի է ըսել  
թէ Երէցեան Սրբազն ճարտար ու գիտակից նաւուղիղ մը եւ  
զեկալար մը եղաւ այն բազդաւոր ու յաջող նաւարկութեան մէջ՝  
զոր Կիլիկիոյ Վեհաշնորհ Կաթողիկոսը գլուխ հանեց այսքան փայ-  
լուն եւ յիշատակելի պայմաններու մէջ: Ե. Ա. Օծութիւնը՝ յատե-  
նի եկեղեցւոյ շնորհակալութիւն յայտնեց արգէն Երէցեան Սրբա-  
զանի, թէ՛ այդ մտքով եւ թէ մահաւանդ այն սիրալիր հիւրասի-  
րութեան համար որուն առարկայ դարձաւ Երուսաղէմատան մէջ:  
Այս պարագան քիչ մը աւելի մեծուց այն համակրութիւնը զոր  
Երէցեան Սրբազն կը վայելի արգէն իրը կարող, արժանաւոր ու  
խոստմեալից եկեղեցական, հաւասարապէս բարձր իր զարգացմանը  
ու սրտով, ինչպէս ճանչցուած է արգէն մանաւանդ այն ատենին  
ի վեր՝ երբ Առանայի մէջ գումարուած Պատգամաւորաց Ժողովը,  
յանուն Ազգին՝ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պէս բարձր պաշտօ-  
նի մը արժանայի հոչտկեց զինքը: Վեհ. Առութան ալ, ինչ ան իր  
գոհունակութեան, յաջորդաբար Բ. կարգի Մէճիտիկ եւ Բ. կարգի  
Օսմանիկ պատուանշանները շնորհեց Ն. Սրբազնութեան:

ինչպէս յայտնի է, կայս. հրամանով, այլ եւ այլ պատուանը՝  
շաններ ստացան նաև Ս. Կաթողիկոսին բոլոր հետեւորդները։

X

Կաթողիկոսական այս այցելութեան միջոցին պահ մը յուսացինք թէ Երուսաղէմի խնդիրը վերջնական ճամբռ մը մէջ պիտի մտնէ։ Ն. Ս. Օծութեան ժամանման առաջին օրերուն մէջ, նոյն իսկ ժամուցուեցաւ թէ յատուկ յանձնաժողով մը պիտի կազմուի Պոլսոյ մէջ՝ խնդիրը միանգամ ընդուիշտ կարգադրելու համար։ Մէնք ուրիշ տեղ, եւ ամէնէն առաջ, առիթը ունեցած ենք չեշտելու այդ կարգի յանձնաժողովի մը պէտքը, որուն անհրաժեշտութիւնը պահ մը նոյն ինքն կեզր. Վարչութիւնը զգացած ըլլալ կր թուէր, եւ սակայն, տակաւին ոչինչ եղաւ այդ ճամբռվ, եւ խնդիրը մնաց հոն՝ ուր որ կը գտնուէր ասկէ առաջ։ Այս ձրգձրգումը տարօրինակ է ու զարմանալի։ Զենք հասկնար թէ ի՞նչ հաճոյք կայ ինքնին անհաճոյ ու ցաւառիթ խնդիր մը ընդուիշտ երկարաձգելուն մէջ։ Անոր համար արգեօք որ ուրիշ գործ, ուրիշ զբաղում չունի՞նք, եւ թէ այդ խնդիրը պիտի ծամեմնք մինչեւ վերջը, ինքինքնիս գործի վրայ ցոյց տալու համար։ Ըստունինք որ Երուսաղէմի վանքը բարոյապէս կործանելէ զատ ուրիշ արդիւնք չի կրնար ունենալ այս գրութիւնը ի՞նչ հարկ կայ խուսափելու յանձնաժողովի մը կազմութենէն, որչափ ատեն որ անկողմնակալ, մաքուր ու անշահախնդիր անդամներ պիտի տրուին այդ յանձնաժողովին, ոչ ոք կրնայ տարակուսի անգէ բղխելիք որոշմանց օրինաւորութեան մասին, խնդիրը կր վերնաւ մէջուղէն, եւ հանրութիւնն ուլ կ'ապահովուի։ Առևսափումներ կան՝ որոնք պարտութեան համազօր են։ Տեղի կա՞յ այս իմաստով կարծիքի մը գոյացման, ինչ որ ճակատագրականօրէն պիտի պատահի վերջ ի վերջոյ։

Ապահովաբար Տ. Սահակ Կաթողիկոսի ներկայութիւնը պատուական առիթ մին էր հիմնական կարգադրութիւն մը հետապրնդելու համար։ Ն. Ս. Օծութիւնը՝ անձնական փորձառութեամբ կատարելապէս տեղեակ էր խնդրին բոլոր մանրամասնութեանց ի հարկէ՝ ո՛ւ եւ է Յակոբ կամ Եղիա վարդապետէ մը եւ կամ սպասաւոր Պ. Աւետիսէ մը աւելի բարոյական առաւելութիւններ ալ ունէր, որպէս զի պատճառ մը չմնար իր անկեղծութիւնը կասկածի ենթարկելու։ Ազգն ալ իր վրայ փառանութիւն ունէր ու միշտ պիտի շարունակէ ունենալ։ Եւ սակայն, իր ներկայութենէն սպասուած այս բարիքը չքաղուեցաւ մնաց. ոչ ոք ու զեց անգամ մընալ Ն. Ս. Օծութեան հարցնել թէ ի՞նչ կը մտածէ այդ տիսրառիթերկապառակութեանց վրայ՝ որոնք գարաւոր վանք մը եւ ոչ նուազ

դարաւոր Պատրիարքական Աթոռ մը վարկարեկ բնելու միայն կը նպաստեն։ Ու տարօրինակ հակադրութեամբ մը՝ միշտ ականջ տրրուեցաւ երկագառակիչ խմբակի մը բարբանջանքներուն, միշտ կարեւորութիւն ընծայուեցաւ բոլոր արդ Եղիա, Եղիչէ եւ Յակոբ վարդապետներուն, եռոտանի մը՝ որ արժանի է ամէն ուշադրութեան՝ չըսենք արգահատանքի։

Մինչեւ ե՞րբ սակայն այս հակադրութիւնը, մինչեւ ե՞րբ պիտի թողուի որ կարգ մը չուանաւոր եւ առանց չուանի վարդապետ ներ, ամբողջովին անարժան իրենց կոչումին՝ Ղեւոնդ վարդապետ Մագսուտեանի պէս վանքին համար նախախնամութիւն դարձած եկեղեցական մը նախատեն, անպատճեն եւ ամբաստանեն առանց փաստի, առանց ապացոյցի, առանց մանաւանդ իբր ամբաստանող՝ ու եւ է բարոյական երաշխիք ցոյց տալու։ Մինչեւ ե՞րբ տիսրաբեկ ականատեսները պիտի զառնանք բոլոր այն խեղաթիւրու մներուն եւ աղտօտութեանց՝ որոնցմով ոշինչէ մը այսքան անլուծելի ինդիր մը ծնցուցին եւ մէջաեղ նետեցին։ — Օր մը առաջ Տ. Յարութիւն Պատրիարքի մէկ նամակը կը կարդանք՝ որուն մէջ Ղեւոնդ վարդապետ կը պաշտպանուի ա՛յնքան ոգեւորութեամբ, որքան որ չպիտի կրոնար ունենալ ու եւ է կոչումով փաստաբան մը, բայց ահա օր մը վերջ, մեզի՝ որ այդ նամակը տեսած ու կարդացած ենք, կ'ուզեն հաւտացնել թէ Տ. Յարութիւն Պատրիարք ալ Ղեւոնդ վարդապետը կ'ամբաստանէ։ — Ալոր՝ հիւրընկալ Համազասպ վարդապետն է որ իր հիւանդագին վիճակին հետեւանքով կը լիովոր իր պաշտօնը, եւ ասիկա՝ բազմիցս թախանձագին հրաժարագիրներ մատուցանելէ վերջ։ Եւ ահա վազը կ'ելլեն կը յայտարարեն թէ Համազասպ վարդապետ ինք չհրաժարեցաւ, այլ Տ. Յարութիւն Պատրիարք զայն արտաքսեց(?)։ — Կ'ըսեն տակաւին թէ վանք գացող մարդիկ հաշիւները քննեցին եւ զեղծումներ տեսան։ Բայց ոչ ոք կուտայ այդ մարդոց անունը, մինչդեռ Ասլանեան էֆէնտի որ նոյն ինքն կեզր. Վարչութեան խնդրանքով երուսաղէմ գացած էր, վերադարձին յայտարարեց թէ զեղծում չկայ, եւ թէ հաշուեցննութեան պահանջը ուրիշ բան չէ եթէ ոչ ստորին պատրուակ մը միայն։ — Թուե՞նք տակաւին։ Ի՞նչ օդուտ սակայն բոլոր այդ խայտառակութեանց մերկացումէն։

Ի՞նչ հաճոյք, ի՞նչ շահ կայ այդ ամէնը երկարաձգելուն մէջ։ Ի՞նչ փառասիրութիւն կրնայ սղմիլ մանաւանդ կարգ մը անշնորհք միաբաններու պոռչտուքներուն ականջ կախելուն մէջ։ Զմոռնանք բնաւ որ այդ միաբաններուն մէջ կը գտնուին նաեւ անոնք՝ որոնք հանգուցեալ երեմիա Սրբազանի սնաբէն չէին բաժնու ած եւ վերջն՝ անհաւատալի հէքեաթք պատմած էին թէ Երեմիա Արքազան,

50 տարուան միտքան մը, մանսւանդ Պատր. Փոխանորդ մը . . .  
 $\frac{3}{2}$  զրուշ միայն թողած է : Մինչդեռ 40 օր վերջ մեռնող Աստ-  
 ուածատուր հպիսկոպոսը 1000 ոսկիէն աւելի հարստութիւն մը կը  
 թողուրի Զոռնանք նաև սա՝ թէ Երեմիա Սրբազնու 3½ զրու-  
 շով թաղող այդ պատուական միաբանները այսօր 500-1000 ոսկիի  
 հարստութիւն մը ունին առանձինն եւ ենթագրել թէ այս միա-  
 բաններն եւ Ղեւոնդ վարդապետը ամբաստանողները :

Ինչո՞ւ տեւեն այս գայմանզութիւնները, ինչո՞ւ ասոնց վերջ  
 մը չտրուի ժամանակ առաջ՝ Աւագէսով՝ պիտի զաւ ատեն մը ուր  
 «Ծոազատիկ»ի բագատութիւնը պիտի մոռցուի, եւ անոր տեղ՝ առ  
 յաւէտ անլուծելի մն սիրք հարցերու կարգագրութեան համար՝ «Ե-  
 րուսազէմի խնդրին հարթուելէն վերջ» բացատրութիւնը զործա-  
 ծական պիտի դառնայ մեր լեզուին մէջ :

Ի՞նչ սրտապնդիչ հեռապատկեր :

X

Եկեղեցւոյ գպիրներուն նկատմամբ ցուց տրուած չահագրգոռու-  
 թիւն մը՝ նոր ու անսովոր բան մը չէ մեր համայնքին համար,  
 թէեւ երկար ատենէ ի վեր մոռցուած ըլլալ կ'երեւար. Հիներէն՝  
 մասնաւորաբար նշանակելի է Գաղէզ ամիրան՝ որ ուրիշ ամիրայի  
 մը կողմէ զպիրի մը եղած անարգանքը սրբելու, եւ անարգողը  
 նուաստացնելու համար չէ վարանած իր կարգին չափէկ հագնե-  
 լով սովորական զպիրներու հետ եկեղեցական երգեցողութեանց  
 մասնակցելու: Այդ շապիկն է որ տակաւին մինչեւ այսօր կը պահ-  
 ուի Մայր եկեղեցւոյ մէջ, ու կը գործածուի հանդիսաւոր ասիթ-  
 ներով: Այսօր Գաղէզ ամիրայի աւանդութեան հետեւող զիսաւոր  
 անձնաւորութիւնը Վահե: Խօսէր էֆ Եաղբճեանն է: Ն. Վահեմու-  
 թիւնը, ինչպէս ուրիշ տարիներ, այս տարի ալ կազանդի առթիւ  
 յատկապէս պատրաստուած ձեռք մը զգեստ, կօշիկ, եւն.  
 բաժնեց Բերայի դպիրներուն՝ զորս միշտ անձամբ կը քաջալերէ,  
 եւ որոնց նկատմամբ հոգածու է այնքան որքան բարի հայր մը  
 կրնայ ըլլալ իր զաւակներուն համար:

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ

**Տայուտեան, Մանուկեան եւ Անտոնեան ընտանի-  
 ները, ինչպէս նաև բոլոր պարագաները. շնորհակալութիւն կը  
 յայտնեն ամեն անոնց՝ որոնք հանդցան մասնակցիլ Օւնիկ Է-  
 ֆէնՏԻ ՏԱԿՈՒՏԵԱՆի յուղարկաւորութեան, եւ իրենց ներ-  
 կայութեամբ պատուել հակուցեալին յիշատակը:**

# ՖԵՆԻՔՍ ՕԹՐԻՇԻԵՆ

ԿԵՆԱՑ. ՀՐԴԵԼԻ. ԾՈՎՈՒ

ԿԱՅՍ. ԹԱԴ. ԱՌԱՆՉԵՆՈՐՀԵԱԱ. ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ. ԽՎԵԼՆՈ. 1860ԻՆ.

Գրասենեակ՝ Հաճօրույո խան, թիւ 52, 53, 54, 55, 56  
Լիազօր եերկայացուցի՝ գ. ՖԵՐԱՏԵԱՆ

Թէ սիքս Օթրիշիէն Ընկերութեան կենաց ապահովագրութեան  
օրինակ մր. — ՅՅ տարեկան մէկը որ կ'ուզէ ապահովագրութիւն  
Ֆէնիքս Օթրիշիէն բնկերութեան 20,000 ֆր ի եւ քսանեւհիսգ  
տարուան համար, տարեկան 925.80 ֆր. սիրափ վճարէ ու պայ-  
մանաժամուն պիտի ստանայ 31.266 ֆր. Հնչուն դրամ ամբողջո-  
վին իսկ եմէ մոռնի զոր օրինակ, 10 տարիէն, իր ժառանգործ-  
ները անմիջապէս սիրափ ստանան. 31,314.62 ֆր. Այս ամէն զու-  
մարները ԱՆՌԵԱՆԱԿԱՆ չեն, այլ իՌԱԿԱՆ. և Ֆէնիքս Օթրիշիէն  
ընկերութիւնն այս գումարներուն վճարումը կ'երաշխաւորէ իր  
բոլիսով։

6—10

ՕՐՈՒԱՆ ՄԵԾ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆԸ  
ԵՐՐՈՐԴ ԳԵՂԱՐՈՒԽԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԻՆ

## ՍԻՆԿԵՐ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

Բերա. Մեծ-Փողոց թիւ 343 եւ 343 կրկին  
Պօն Մարշէին դէմ

Ամէն օր բաց է մուտքը ազատ 4—10

## ՔԵՍ ԲԱԴԵՌՆԵԼ

ԿԵԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ. ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ  
Հիմնեալ ի Բարիզ 1841

Կը գործէ Փրանսական կառավորութեան հսկողութեան եւ  
հակական տակ

Սկիզբէն ի վեր ապահովագրեալներու եղած վճարում ֆր. 300,000,000  
Սկիզբէն ի վեր արձանազրեալ ապահովագրութիւնք > 700,000,000  
Ընթացիկ ապահովագրութիւնք > 85,000,000  
Դրամագլուխ եւ պահեատ > 62,750,000

Ուրեմն ընթացիկ ապահովագրութեանց գումարին վրայ պա-  
հասար համեմատութիւնն է 74% որով ՔէՍ ԲԱԴԵՌՆԵԼի ընծա-  
յած երաշխաւորութիւնը գեր ի վեր կը հանդիսանայ ուրիշ ընկե-  
րութեանց ցոյց տուած երաշխաւորութիւնն ։

Ընկերութեան Վարչական Խորհուրդը կազմուած է Ֆրանսայի  
ամէնէն նշանաւոր դրամատէրներէն։

Թուրքիոյ ճնորէն ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ  
Սթամպոլ, Սուլթան Համամ, Բասաֆ Քաղըրճը օղլու  
Ընկերութեան վրայ տեղեկութիւն առնելու համար զիմել  
Քրէմի Կիոնէի  
8—10

# Պ Ա Լ Ք Ա Ն

Առամձնաշնորհեալ Ազգային Ապ առվագրական Ընկերութիւն  
Ի Պ Օ Ֆ Ի Ա.

Դրամագլուխ 7,500,000 ֆր.

Դրամատունք ը կերուքեան՝

Պուլկար Ազգ. Դրամատուն Սօփեա, Անդեւուստրիական Դրամատուն Հոնտոն, Տուչ Պանք Պերլին, Օսմ. Կայս. Դրամատուն Բարիզ, Բրէսի Լիսոնց Կ. Պոլիս, 6—10

Գործակալութիւնը Խուրքիոյ գիտաւոր բաղադրեան մեջ  
Ընդհ. Ներկայացնացից Խուրքիոյ Ա. Բ Շ Ա Կ Ո Ւ Ն Ճ Ե Ա Ն  
Կ. Պոլիս, Հալաթիա, Պանք Օմամանին դէմ, Թահթապրուն խան

## ՏԻ ԼՈՂԻ ԵՐԻՒՆԻԸՆ ԷՆԸ ԲԲԱԼԻՆ

(The Law Union & Crown)

ԱՆԴԼ ԱՊԱՀՈՎԱԳՐԻՒԹԻՒՆ, ՀԱԿ.

ՀՐԴԵՀԻ, ԿԵՐԱՆՔԻ և ԱՐԿԱՋԻ գէմ  
Հիմնուած 1825ին Հոնտոնի սէջ

Դրամագլուխ 1,500,000 Ա. Ա.

Պահեստի դրամ 4,800,000 "

Ընդհ. Ներկայացնացից Խուրքիոյ

Ridley, Rowell & Co

Կալաքա, Քոչկողլու խան թիւ 9—10



## ՈՒԵՍՏԼԻՆ

Հ Ր Դ Ե Հ Ի Դ Ի Մ

ԱՆԴԼԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.:

Հիմնեալ 1851ին

Հատուցուած վեամներու գումարը	Անդլ. Ոսկի	6000000	
Պատրաստ դրամ եւ տարեկան հասոյթ	>	>	1250000
Վճարեալ դրամագլուխ	>	>	10000

Հրապարակիս ծանօթ Փրանսական եւ գերմանական ընկերութեանց գրամագլուխը 100,000էն աւելի չէ:

«Ուէստլին» Հնկ.ը հրդեհի գէմ ամէն կարգի գործեր կ'ապահովէ, վնասները տեղւոյն վրայ եւ անմիջապէս կը հատուցանէ:

Ներկայացնացից Խուրքիոյ  
ԴԱՌՆԻԿ ԱՍՏԱՒԱԾՈՒԻՐ

Պոլիս, Սուլթան Համամ, Քաթըրն Օլու խան թիւ 43

ԻՒՆԻՑ  
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ  
ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ  
ՅՐԴԵՑԻ ԵՒ ԿԵՆՍՑ ՃԻՒՂ  
Հաստատեալի Բարից 1828—1829



### ՀՐԴԵՇԻ ՃԻՒՂ

Մինչ 1902ի վերջ հասուցեալ վնասը

274 Միլիոն ֆր.

1902ին գանձուած ապահովագին

24 > >

Դրամագլուխ եւ պահստ

119 > >

Ապահովագրեալ դրամագլուխ

211/2 Միլառ >

### ԿԵՆՍՑ ՃԻՒՂ

Մինչ 1902ի վերջ հասուցեալ վնասը

129 Միլիոն ֆր.

1902ին գանձուած ապահովագին

12 > >

Ընթացիկ ապահովագրութիւնք

272 > >

Դրամագլուխ եւ պահստք

158 > >

որ ընթացիկ ապահովագրութեանց դումարին հետ կը համեմատի 52.21% — ինչ որ «իւնիօն»ի ապահովագրելոց կ'ընծայէ հսկոյ եւ բաշխառքուրիւն մը ՈՐՈՌԻՆ ՆՄԱՆԸ ԿԱՐԵԼԻ ԶԷ ԳՏՆԵԼ ԱՐԵՆ ԻԵԼՔԻ ՄԵՋ ԳՈՐԾՈՂ ՈՒՐԻՇ Ո ԵՒ Է ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՔՈՎ.:

Արեւելքի համար մասնաւր սակացնյոց զեղչեալ զիներավի՛:  
Նպաստաւոր պայմաններ անհամեմատ կերպով աւոյի գերազանց քան ուրիշ ո՛ եւ է ընկերութեան պայմանները: Ծահարաժիններու տարուէ տարի անմիջական վճարում, որով «իւնիօն»ի ապահովագրուողք ԶԵՐԾ հն վնասներեն եւ յուսախարբութիւններեն, որոց կ'ենթարկուին միշտ այն անձինք, որ Ծահարաժիններու բարդաց ՅՈՌԻ ԵՒ ՎՆԱՍԱԿԱՐ դրութեամբ գործող ընկերութեանց կապահովագրուին:

Ընկերութեան դրամատունն է ՕՍՄ. ԿԱՅՍ. ՊԱՆ.ԲԱՆ:

Թուրքիոյ եւ Արեւելքի Տնօրէն ՍԻՄԾ ՔԱՅՍԻՐԼԵԱՆ

Կենաց ճիւղին Տեսուչ ՄԻՀՐԱՆ ՏէՌ ՆԵՐՍԻՍԵԱՆ

Սրամպոյ, Սուլթան Համամ, Բասած Քարըրճըոլոյն

Դեր Գործակալութիւն, Ղալաթիա Ինայէթ իսան

Գործակալուրինք թուրքիոյ զիսաւոր քաղաքաց մեջ

6—10

### ՀԵԼՎԵՏԻԱ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Հրդեեի, կենաց եւ ծովային արկածներու դեմ

ՀԵԴԱՅՈՒԹ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՅԻՆ

Թ. ՍԻՑ ԵՒ ՀԵՆ.

Կ-Լ-Բ-, ՊԵՐԵ-+ ԹԻ-Ն-Ի-Լ-Ի-Ն, Բ-23, 24, 25

6—10

# VICTORIA DE BERLIN

ՑԱՄԱՔԱՅԻՆ ԵՒՐՈՊԱՅԻ  
ՄԵԽԱԳՈՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ  
ՎԻՖԹՈՐԻԱ ՏԸ ՊԵՌԼԵՆ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ, ԱՄԲԵՆ, ԴՐՈՒԺԻԹԻՒՆ, ԿԲ ԳԱԼՇԱՄԴՐԻ  
Ունի կեանքի, օժիտի, արկածի, ցմահ թոշակի ճիշդեր  
Հաստատուած 1853 20 սեպտեմբեր արքայական հրովարտակով և  
ուղղակի կառավարութեան հսկողութեան ներքեւ:

ՎԻՖԹՈՐԻԱ, ՏԸ ՊԵՌԼԵՆ, կեանքի ապահովագրութիւններ ունի թէ  
թշշկական քննութեամբ և թէ առանց թշշկական քննութեան  
Առանց թշշկական քննութեան եզակ կեանքի ապահովագրութիւն  
ներուն վճարութիւրը չաբաժական մասնավճարներով տեղի  
կ'ունենա, սկսել 5 դրուշն:

Ապահովագրեալ գումար 1902ին Ֆր. 4.244.457.577

Պահեասի գրամ 1902ին 451.284.214

ՀՆԿԵՐՈՒԹԻԱՆՆ ԴՐԱՄԱՑՈՒՆՆԵՐԸ

Օս կայս. Պանքա Քրեատի Լիոնիկ

Լիազօր Ընդհ. Ներկայացոցից

ՄԻՀՐԱՆ ՍԻՆԿՐ ԳԱԼՖԱՅԵԱՆ

6—10

Պոյիս, Քաղրբերողու խան, թի 45 և 45 բ.

PHOENIX ASSURANCE COMPANY LTD OF LONDON

Դրամագյուն և պահեասի գրամ Ա. Ռ. 4,500,000

Տարեկան հասոյթ Ա. Ռ. 1,500,000



«ՓԻՆԻՔՍ» 121 տարիէ  
ի վեր հմառած սոսկ  
հրդեհի ապահովագրութեան Հնկերութիւն մէ  
եւ ցարդ հատուցած է  
առաւել քան 26,000 000  
Ա. Ռ. վասուց համար:

«ՓԻՆԻՔՍ» կ'ապահովագրէ հրդեհի եւ կայծակի դէմ շէնք, կ'արագ  
պէք եւ ապրանք յոյժ նպաստաւոր պայմաններով:  
Դիւն, առ Լիազօր Ընդհ. Գործակալ Պոլտոյ եւ Գաւառաց  
Գ. ՎԱՐԴԱՆԵԱՆ Պալու թիս, Վիրափիս խան, Պանք Օրօմանի քոփ.  
ԶԱՅԻՆ բիսբներու (Inspecteur des Risques) Ա. ԷՆՔՈՒՐՃԵԱՆ,

6—10

6—10

6—10

**ԳՐԱՏՈՒՆ**  
ՍԵԴՐԱՔ ԹՈԽԱՃԵԱՆ, ԻԶՄԻՐ

Իզմիրի մէջ կանոնաւոր Հայ գրատուն մը չըլլալուն համար՝  
հաստատած ենք մեր գրատունը որ պատրաստ է հայթայթելու  
Հայերէն, Թուրքերէն, Ֆրանսերէն ու Անգլիերէն դասագրքեր, ինչ-  
պէս նաև վէպեր, գրական ո' եւ է ճիշդի պատկանող գործեր եւ  
գրենական ամէն պիտոյք:

Ուշաղրութիւն կը հրաւիրենք թէ՛ Գրատունս տրամադրելի  
ունի ամէն տեսակ օրացոյց, տարեցոյց, յոշատետրեր, գրենական  
արժանիք ունեցող նուիրելի շատ մը գիրքեր, Կաղանդի համար  
ընտիր նամակի թուղթեր, եւն:

Դաւառներէ, հեռաւոր կամ մօտաւոր ո' եւ է կեգրոններէ մե-  
զի եղած ապօպանքները կը կատարենք խիստ ճշգափ սինորեամբ  
եւ չափաւոր յանձնարարողէքով, հերիք է որ ապօպանքները  
ըլլան ԿԱՆԽԻԿ վճարուած եւ մեզի ցոյց տրուին որոշ հասցէներ:

Կը խնդրուի յարգելի Հեղինակներէ ու Հրատարակիչներէ որ  
իրենց նոր հրատարակութիւններէն ներշի համար մէյմէկ օրինակ  
հաճին Գրատանս զրկել:

Գրատանս հասցէն է՝

Սեդրաք Թոխաճեան  
Պատմանէ ճատաէսի, Իզմիր

Setrak Tokhadjian Librairie  
Rue Basmahané, Smyrne

**ՏՕՔԹ. Ն. ՏԱՂԱԻԱՐԵԱՆԻ ԳՈՐԾԵԲԸ**

Գիտական շարժում Ա. Տարի (1885) (Մպառած)	• . . . .	Դրշ.
»      »      Բ.      » (1886)	• . . . .	20
»      »      Գ.      » (1887)	• . . . .	20
Բնական պատմութիւն Ա. հատոր (Կենդ. Հիւսուածաբանու- թիւն եւ Մարդկային Կաղմախօսութիւն ու Բնախօսութ.)		
Դասագիրք երկրորդական վարժարանաց	• . . . .	40
Նախորդին համառօտը. Դասագիրք նախակրթարանաց	• . . . .	8
Մագումն Հայ տարից (Պատկեալ Իզմիրեանց մրցանակաւ)	• . . . .	10
Մանրէ արանութիւն	• . . . .	10
Տիեզերք եւ իւր կաղմութիւնը (Ֆրանսերէն)	• . . . .	10
Առողջապահութիւն	• . . . .	25
Ծննդական գործարանք (Կաղմախօսութիւն, Բնախօսութիւն եւ Առողջապահութիւն)		
Մարդկային սաղմնախօսութիւն	• . . . .	5
Բառացուցակ ախտանուանց, Բ. տիպ	• . . . .	3
Տարուինականութիւն, Գ. տիպ	• . . . .	3

Սոյն գործերու կեղրոնատեղին է  
Մատքեսան Տպարան, Ֆինճանճըլար, Կ. Պոլիս



# ՆԻԿՈՂՈՍԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

ԳԻՇԵՐՈԹԵԱՆ ԵԽ ՑԵՐԵԿԵՆԱԾ

Կր փութամ ծանուցաւել պատ. ազգայնոց թէ Կայս. Կառա-  
վարութեան հրամանաւ վարժարան մը հաստատած եմ ի Բանկալ-  
թի, Նշան Թաշիբի հողմը, Խուսաց հիւանդանոցի փողոցը, թիւ 12  
Եւ 14 տուներուն մէջ :

Վարժարանու ունի երկուու մանկապարտէղ մը, երկուու նա-  
խակրթարան մը եւ բարձր, Նախակրթարան մը միայն աղջկանց  
յատուկ :

Դասախոսութիւնները սկսան 1/14 նոյեմբեր, երկուշաբթի օր :  
Աշակերտ տալ փափաքող ձնողները կր հրաշիրուին ամէն օր  
տառուտէն մինչեւ կէս օր անուանցիլ տնօրէնութեան հետ, տե-  
ղեկանալու համար ուսմանց ծրագրոյն եւ ընդուներութեան պայ-  
մաններուն :

Հիմնադիր-տնօրէն

Յ. Գ. ՆԻԿՈՂՈՍԵԱՆ

Անկարելի է օր ընտանիք մը առանց կարի մեքենայի մեայ,  
բայց էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ  
մեքենայ մը անմին եւ անհամար ծառայութիւններ կը մատուցա-  
նէ, մինչդեռ դէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց եւ  
պաղտուկի աղբեր մըն է :

Բոլոր աշխարհ գիտէ թէ :

## Ս Ի Ն Կ Ե Ր

Հայքայրիջ ԿԱՅՍ. ՊԱԼԱՏԱՆ. The Singer Manufacturing C°

մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ամէնէն աւելի կատարելա-  
գործուածը, հաստատուիր եւ դիւրագործածելին ըլլալուն՝ բա-  
վանդակ աշխարհի մէջ ամէն օք Սինկերի մեքենաները կը գնէ :

Ձեռքի, ուրի, ու ուրի եւ ձեռքի միանգամայն

մերեն սներ կը գտնուին :

Սինկերի մեքենաները կը ծախսւին մի միայն Սինկեր Ընկերութեան  
պահանատանց մէջ՝

ԹԵՐԱ. { 1. Մեծ փողոց, Պոն Մառչէի գէմ, թ. 343 և 343 կրկն՝  
2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին գէմ.

ԿԱԼԱԹԱ. { 1. Սինկէր խան, Թիւնէլին ետեւը.  
2. Գարաքէու, Թրամլէյին կայարանին գէմ.

ՊՈԼԻՍ. { 1. Սուլթան Համամ, թ. 2  
2. Սուլթան Պայազիս, Թրամլէյի կայարանին գէմ, թ. 13

ՍԿԻՒՏԱՐ Զարշը Պօյու, թ. 120.

## ԴԱԲԱԹԱԿԱՆ ՍԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնն ձրի.

Կատարեալ եւաշխաւորութիւն:

Մասնաճիղեր զաւառաց բոյոր քաղաքներուն մէջ:  
Սինկերի Ընկերութեան կեդր. Վարչատեղին կը գտնուի Բերա, Մէջ  
Փողոց, թ. 343 եւ 343 կրկն, Սարգիս Պէյ Տիւզողլուի տունը :

2-10